

ԱՐՁԱՆ, ԱԳՐՈՒԹԻՒՆ,

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ

ՄԻԶԱՎՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ

ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ



Գումարած

ՅՈՒՆԻՍ 25, 26, 1949 ՇԱԲԱԹ ԵԽ ԿԻՐԱԿԻ

Նիւ Եռք, Ն. Ե.



# ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՄԻԶԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ  
ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

Գումարած Յունիս 25-26, 1949


Ս. Խաչ Եկեղեցւոյ Արահը

580 W. 187th St., New York, N. Y.

Ա. ՆԻՍՏ

Ամերիկահայ Միջայրենակցական Միութեան  
Երրորդ Համագումարը բացւեցաւ Յունիս 25, Շա-  
բաթ, կէսօրէ ետք ժամը 3.30-ին, Կեղը. Վարչու-  
թեան ղիւանին կողմէ:

Կեղը. Վարչութեան ատենապետ Պրն. Յովսէփ  
Սանսիվաս բացման երկու խօսքով շեշտեց Միջայրե-  
նակցականի կարեւոր դերը զանազան բաղկացուցիչ  
Միութիւններու համանման աշխատանքները արդիւ-  
նաւէտօրէն համագրելու մէջ: Ան յիշեց նաեւ, որ  
մինչեւ Միութեանս նախորդ համագումարը մենք  
տակաւին ծանր աշխատանքի չէինք հանդիպած իրրեւ  
կազմակերպութիւն: Այդ Համագումարէն չատ չան-  
ցած, աննալաստ պարագաներու բերմամբ, կեղը. Վար-  
չութիւնը ինքզինքը դէմ առ դէմ զտաւ նիւ Եռք քա-  
ղաք հաւաքւած հարիւրէ աւելի հայրենադարձներու  
տեղաւորման եւ խնամատարութեան յոյժ լուրջ հար-  
ցին, եւ պէտք է զոհունակութեամբ ու պարծանքով  
յայտարարել, որ Միութիւնը քննութեան այդ բովէն  
անցաւ մեծ յաջողութեամբ: Միութիւնս հպարտ է  
այդ կատարումով, որ ամբողջ կազմակերպութեան



A 534/8

Ճիզերու արդիւնքն էր, օժանդակութեամբ բազմաթիւ հայրենասէր հայերու:

Ապա ատենալետը նպատակայարմար դտաւ ՄիջՀայրենակցական Միութեան Ծրագիր-Կանոնադիրը կարդալ տալ, պատղամաւորներու յիշողութիւնը թարմացնելու համար:

Կեդր. Վարչութեան քարտուղարուհի Տիկ. Աննիկ Սերոբեան կարդաց սոյն ծրագիր-կանոնադիրը:

### ԴԻԽԱՆԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Համազումարի ժամանակաւոր դիւանը իր պաշտօնը լրացած նկատելով, հրաւիրեց պատղամաւորները՝ ընտրելու համազումարի դիւան, երկու ատենապետով եւ երկու քարտուղարով, փոխն ի փոխ պաշտօնավարելու համար:

Համազումարի դիւանի անդամներ ընտրւեցան. ատենապետներ՝ Պրնյք. Յարութիւն Խոլիկեան եւ Ա. Ճանձիկեան, իսկ քարտուղարներ՝ Պրնյք. Եր. Մամբրէւսն եւ Հ. Պարտիզեան:

### Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. Դիւանի ընտրութիւն,
2. Յանձնախումբերու ընտրութիւն.
  - ա) Ստուգիչ յանձնախումբ,
  - բ) Հաշվեֆինիչ յանձնախումբ
  - գ) Բանաձեւերու յանձնախումբ
3. Թղթակցութիւններու ընթերցում,
4. Կեդր. Վարչութեան. ընդհ հաշվետութիւն,
  - ա) Քարտուղարի գեկոյց,
  - բ) Գանձապահի գեկոյց,
  - գ) Վարիչի գեկոյց,
5. Ամերիկահայ Ազգային խորհուրդ,
6. Ներգաղը,
7. Արտելներ,
8. Կազմակերպական աշխատանիք:

## 2. ՅԱՆՉՆԱԽՈՒՄԲԵՐՈՒ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Տեղի ունեցաւ հետեւեալ յանձնախռումբերու ընտրութիւնը :

- ա) Ստուգիչ Յանձնախռումբ՝ Տիկ. Աննիկ Սերոբ-Լան, Պրնյք. Դ. Խաչատրուրեան և Մ. Շամալեան :
- բ) Հաշւեֆնինիչ Յանձնախռումբ՝ Պրնյք. Գ. Աւաղ-եան, Պ. Զոսլիեան և Մ. Պաճաղեան :
- գ) Բանաձեւերու Յանձնախռումբ՝ Պրնյք. Ա. Զարդարեան, Մ. Ճայլեան և Յ. Սանովիլաս :

## 3. ԹՂԹԱԿՑՈՒԹՓԻՆՆԵՐՈՒ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Քարտուղարը կտրդաց հետեւեալ թղթակցութիւնները .

- ա) Պրն. Վ. Ճայլեանէ, Ֆիլատելիայէն :
- բ) Ողջոյնի հեռաղիր Ամերիկահայ Յառաջդիմա-կան Միութենէն :
- գ) Ողջոյնի հեռաղիր Խույլութելկատին Վերա-չինաց Միութենէն :
- դ) Զմշկածաղի Հայլենակցական Բնդհ. Միու-թենէն :
- ե) Վասպուրական Միութեան Համազումարէն :
- զ) Վասպուրական Միութեան Կեղր. Վարչութե-նէն :
- է) Հետեւեալ հեռաղիրը Ամերիկահայ Աղղային Խորհուրդէն .

«Բնդհունեցէք Ամերիկահայ Աղղային Խորհուրդի լաւաղոյն մաղթանքները Զեր Գ. Տարեկան Համա-զումարի առթիւ : Խորհուրդը խորապէս կը զնահա-տէ այն արժանաւոր օժանդակութիւնը որ Միջնայրե-նակցական Միութիւնը բերած է Խորհուրդի դործին և նպատակներուն : Մինչ միջազգային կացութիւնը կը բարելաւի, դառնալով աւելի նպաստաւոր Հայ Դատին, զօրացնենք մեր դիրքն ու կամքը յառաջ ըն-թանալու դէսլի վերջնական յաղթանակ» :

ԵԶՆԻԿ ԱԶՆԱԿԵԱՆ, Տնօրէն»

ը) Համա-Խարբերդցիական Միութեան նամակը, որ կը թելաղրէր թէ Համագումարս պէտք է մտածէ պատւիրակութիւն մը դրկել Սովետ. Հայաստան:

թ) Արարկիրի Միութեան կեդր. Վարչութեան դեռ վերջերս տացած նամակը, Նոր Արարկիր արտելէն (Ս. Հայաստան) ուր տրւած էր անոնց անմիջական շինարարական ծրագրի մանրամասնութիւնները: Նամակ կը չեցուէր թէ ծրագրւած բարեկարգութիւնները՝ մշակոյթային, արդիւնարերական եւ առողջապահական, Նոր Արարկիրը պիտի դարձնեն անճանաչելի:

### Սովետ. Հայաստանէն՝

ա) Արտասահմանից Ներգաղթող Հայերի Ընդունման եւ Տեղաւորման կոմիտէի Նախագահ Բ. Աստվածատուրեանէն.

«Գնահատելով Ձեր կատարած աշխատանքը ներգաղթի օժանդակման ինչպէս նաեւ նոր կազմակերպւած աւաններու օգնութեան գործում Արտասահմանից Ներգաղթող Հայերի Ընդունման եւ Տեղաւորման կոմիտէն սրտագին ողջունում է ձեր համագումարը եւ յաջողութիւն է ցանկանում յետադա աշխատանքներին»:

ԱՍՎԱԾԱՏՈՒՐԵԱՆ

բ) Հ.Ս.Ս.Ռ.-ի Արտաքին Գործերու Մինիստր Յովհաննէսեանէ ստացւած հաղորդադրութիւն մը ի պատասխան կեդր. Վարչութեանս ըրած հետապնդումներուն:

«ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐՈՒ ՎԵՐՉԻՆ ԽՈՒՄՔԸ, 162 ՀՈԴԻ, ՈՐՈՆՔ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԴՆԵՐԻՆ ՆԵՐԴԱՂԹԵՑԻՆ ՍՊԵՏՍԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՊԱՀՈՎ ԿԵՐՊՈՎ ՀԱՍԱՆ Ս. ՀԱՅԱՍՏԱՆ ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍԻՆ ԵՒ ԲՈԼՈՐ ԱՅՍ ԱՆՁԵՐՈՒՆ ՀՈԳԱՏԱՐՈՒԹԻՒՆ ՏԻԱԿ ՍՊԵՏՍԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ:

«ԱՅՍ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐՈՒ ԳՈՅՔԵՐԸ, ՈՐՈՆՔ  
ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐ ՆԱԻԵՐՈՎ ՂՐԿԻԵՑԱՆ, ԱՄԲՈՂ-  
ԶՈՒԹԵԱՄԲ ՍՏԱՑԻԱՆ ԵՆ :

«ԵԹԵ ՄԻՋՀԱՅՐԵՆԱԿՑԱԿՆ ՄԻՈՒԹԻՒՆԸ ԿԸ  
ՓԱՓԱՔԻ ՕԴՆԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ՑԵՏԱԳԱ-  
ՅԻՆ, ԱՅԴ ԼԻՆԻ ՆՈՐ ԱԻԱՆՆԵՐ ԿԵՐՏԵԼՈՎ ԿԱՄ  
ՃԱՐՏԱՐԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ, ՄՇԱԿՈՅ-  
ԹԱՅԻՆ ԵՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՑԱԿՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ-  
ՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՎ ԱՅԴ ՆՈՐ ԱԻԱՆՆԵՐՈՒՆ ՄԷջ. Ս.  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԻՐ ԿՈՂՄԻՆ  
ՈԵՒՔ ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ ԶՈՒՆԻ ԱՅՍ ԽՆԴՐԻՆ ՄԷջ :

«ԻՍԿ ԱՅՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿԱՄ ԿԱԶՄԱԾՆԵՐԸ  
ՈՐՈՆՔ ԻԲՐԵՒ ՆՈՒԷՐ ԿԸ ՂՐԿՈՒԻՆ ՍՈՎ. ՀԱՅԱ-  
ՏԱՆԻՆ, ԱՍՈՆՔ ԱԶԱՏ ԵՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵ»

Վերոյիշեալ թղթակցութեանց ընթերցումը ըն-  
դունեցաւ խանդավառութեամբ պատգամաւորներու  
կողմէ :

Որոշեցաւ 15 բոպէի դադար մը առնել, որպէսզի  
Ստուգիչ Յանձնախումբը իր զեկոյցը պատրաստէ  
ներկայացնելու :

### ՍՏՈՒԳԻՉ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻ ԶԵԿՈՅՑ

Յանձնախումբին կողմէ Տիկ. Աննիկ Սերոբեան  
զեկոյցեց, թէ Միջհայքենակցականի 19 անդամ Մի-  
ութիւններէն 15-ը պատգամաւորներ նշանակած են,  
սակայն այդ բոպէին, մէկ քանի Միութիւններ ներ-  
կայացւած չէին :

Համադումարը լսելով ատենապետի (Ճանճիկ-  
եան) թելադրութիւնը, թէ որոշ պատգամաւորներ  
հաւանաբար ուշանային, որոշեց նիստը օրինական  
համարել եւ դործերուն ընթացք տալ:

**Հետեւեալը ցանկն է նշանակւած պատգամաւոր-  
ներուն :**

1. Արարկիրի Միութիւն— **Մ.** Ճավեան, **Ա.Լ.**  
**Ճաճճիկեան :**

2. Արմտանիներու Վերաշինաց Միութիւն— **Տիկին**  
**Նուարդ Նորլնծայեան, Դ. Խաչատուրեան :**

3. Եւդոկիոյ Հայ Կրթասիրաց Միութ.— **Յ. Եօր-**  
**դանձեան, Ե. Մամբրէեան :**

4. Կեսարիո Վերաշինական Միութ.— **Ա. Եաղուս-  
եան, Ա. Քաղցրունի :**

5. Կիւրինի Հայրենակցական Միութ.— **Ա. Կիւ-  
րեղեան, Լ. Հէքիմեան :**

6. Համա-Երզնկացիական Վերաշինաց Միութ.—  
**Ռ. Մրապեան :**

7. Համա-Խարբերդցիական Միութ.— **Մ. Աճէմ-  
եան, Յ. Խոլիկեան :**

8. Մալաթիո Կրթասիրաց Ընկերութիւն— **Պ. Զո-  
ոլիեան, Զ. Խաչատուրեան :**

9. Միջհայրենակցական Կեդր. Վարչ.— **Ա.Տ. Տէ-  
ժիրձեան, Յ. Սանսիվաս :**

10. Նոր Բիւթանիո Վերաշինաց Միութ.— **Անիկ  
Մերուրեան, Ե. Թորոսեան :**

11. Չմշկածակի Հայր. Ընդհ. Միութ.— **Ն. Անդ-  
րէասեան, Տ. Թուխմանեան :**

12. Չմինչի Վերաշինական Միութ.— **Մելիք Խա-  
չունեան :**

13. Համա-Սերաստացիական Շինարար Միութ.  
**Ա. Զարդարեան, Մ. Պաճաղեան :**

14. Վասպուրական Միութիւն— **Տիկ. Շուշանիկ  
Շահինեան, Օ. Սարեան :**

15. Քէսապի Հայրենասիրական Միութիւն.— **Բժ.  
Մ. Յովսէփիեան :**

16. Համագեցիական Միութիւն.— **Գ. Աւաղ-  
եան, Մ. Շամալեան :**

Ներկայացուցիչներ չեն նշանակած՝ Արդնիկ  
Հայրենական Միութիւն, Կովկասահայ Միու-  
թիւն, Տիթրոյթի Կովկասահայ Միութիւն եւ Տիգրա-  
նակերտի Հայրենական Վերաշինական Միութիւնը:  
Համագումարին նիստերուն ներկայ կը դանուէին  
նաեւ համակիր Հայրենականներ որպէս հանդի-  
սատեսներ:

#### 4. ԿԵԴՐ. ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԲՆԴՀ. ՀԱՇԻԵՏԻՈՒԹԻՒՆ

##### Ա. Քարտուղարի Զեկոյց

ԿԵՊՐ. Վարչութեան քարտուղար Տիկ. Աննիկ Սէ-  
բորեան կարդաց իր զեկոյցը, որ կը շօշափէր հետեւ-  
եալ կէտերը.

- ա) Հայկան Դատ եւ Ամերիկահայ Ազդ Խորհուրդ,
- բ) Ներդաղթի հանգանակութիւն,
- գ) Պաղեստինի Հայ աղետեալներու օդնութիւն,
- դ) Ներդաղթ, արտելներ,
- ե) Կազմակերպական աշխատանքներ:

Պատւարժան Պատղամաւոր Հայրենակիցներ,

Ամերիկահայ Միջայրենական Միութիւնս  
այս տարի ունեցաւ առանձնապէս բեղմնաւոր շրջան  
մը, հակառակ անհողաստ պայմաններու եւ ստեղծւած  
դժւար կացութեանց:

1. Հայոց Պատմական իրաւունքները եւ Ամերի-  
կահայ Ազգային խորհուրդ.

Հետեւելով մեր նախընթաց պատղամաւորական  
ժողովներու որոշումին, Միջայրենականը կը  
շարունակէ զօրավիր ըլլալ Ամերիկահայ Ազդային  
Խորհուրդին, որպէսզի ան աղդու կերպով հետապնդէ  
մեր պատմական իրաւունքները:

Ազդային Խորհուրդը Հայ Դատը Ամերիկեան ժո-  
ղովուրդին ծանօթացնելու համար կարեւոր աշխա-

տանք կատարած է : Կարեւոր թիւով գրութիւններ  
—կոչեր, տետրակներ եւլն .— Հրապարակ հանած է :  
Պատրաստութեան մէջ է Արմենիլն Աֆֆերգ անունով  
Հետազօտական հանդէս մը որու խմբագրական կաղ-  
մը բաղկացած է Ամերիկացի նշանաւոր փրօֆէսորնե-  
րէ , բժիշկներէ , կղերական եւ աշխարհական անձերէ :

Մեր ներկայացուցիչներն են Պրն . Գ . Յոլաղ-  
եան , Տիկ . Ա . Սերոբեան , Պրն . Յ . Սանսիվաս եւ  
Պրն . Հ . Պարտիղեան , վոխանորդաբար :

Հայ Դատին ի նպաստ նշանակելի գործ մը եղաւ  
20,000 Ամերիկան Եկեղեցականներու ստորագրած  
կոչը , ուղղւած՝ Միացեալ Աղղաց , որով կը պահանջ-  
ւի Վիլսոն եան իրաւաբարութեան գոր-  
ծագրութիւնը : Դեռ վերջերս , այս աղերսագրի առի-  
թով , Հայ Դատը ծանօթացնող ընդարձակ յօդւած մը  
Հրատարակւեցաւ «Տիր Փրօքէսքանք Վոյս» անունով  
Ժիջաղպային թերթին մէջ , որ կը հասնի հարիւր հա-  
զարաւոր ընթերցողներու :

Հայ դատը ծանօթացնելու ևոանդուն գործունէ-  
ութեան կից , Ամերիկահայ Աղղային Խորհուրդը պա-  
տեհութիւնը չի կորսնցներ իր էական նպատակը հե-  
տապնդելու : Դեռ վերջերս Հայ Դատի արդար լուծ-  
ման աղերսագրի մը ներկայացւեցաւ , Զորս Մեծերու  
Ժողովին :

Աղղային Խորհուրդի տեղական մասնաճիւղերու  
ուժեղացման համար , Միջհայրենակցականի Հրա-  
հանդները , ուղղուած՝ Հայրենակցական միութիւննե-  
րուն , իրենց նպատակին ծառայած են : Այս տարի Աղ-  
ղային Խորհուրդի տեղական մասնաճիւղերու գործու-  
նէութիւնները , մասնաւորաբար տօնակատարութեան  
ձեռնարկները , ամէն տեղ աննախընթաց յաջողու-  
թիւններ եղած են :

## 2. ՆԵՐԳԱՂԹԻ ՀԱՆԴԱՆԱԿՈՒԹԻՒՆ

Տարեշրջանի սկիզբը Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւնը բացաւ երկրորդ Միլիոն Տոլարի հանդանակութիւնը եւ առաջին ամիսներու ընթացքին դոյացած գումարը մօտեցած է կէս միլիոն տոլարի։ Միջայրենակցականը լրիւ կերպով կատարեց իր պարտականութիւնը հանդանակութեան յաջողութեան համար, հրահանդներ տալով եւ ամէն կերպ օժանդակելով տեղական հանդանակութեան ձեռնարկներուն։ Միջայրենակցականը պիտի չարունակէ նոյն օժանդակութիւնը տալ այս նպատակին անմիջապէս որ հանդանակութեան աշխատանքները վերսկսին։

Պարոնայք Գ. Յ. Սօլաղեան եւ Մ. Պաճաղեան Ի՝անդամակցին Կեղը. Հանդանակիչ Յանձնախումբին։

## ՊԱՂԵՍՏԻՆԻ ՀԱՅ ԱՂԵՏԵԱԼՆԵՐՈՒ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՅԱԽՉԱԽՈՒՄԲ

Բնդառաջելով Ամերիկահայոց Առաջնորդ Գեր. Ներսոյեան Սրբազնի դիմումին՝ Միջայրենակցականը մասնակցեցաւ Պաղեստինի Հայ Աղետեալներու Օղնութեան Յանձնախումբին եւ ջանք չի խնայեց առաջաղթած նպատակին յաջողութեան համար։ Այս Յանձնախումբին մէջ մեր ներկայացուցիչներն են Պարոններ Գ. Յ. Սօլաղան եւ Յ. Ռոբերտ։

## 4. ՆԵՐԳԱՂԹ

Միջայրենակցականի գլխաւոր աշխատանքը եղաւ այս տարի Ամերիկայէն հայրենադարձը։ Սրտի անհուն գոհունակութեամբ կը յայտնենք որ հակառակ ստեղծւած բացառիկ դժւարութիւններուն եւ տաղնապալի կացութեան, Ամերիկահայ Միջայրենակցական Միութիւնը պատրով դլուխ հանեց այս դործը։

**Զեզ յայտնի է արդէն որ անցեալ տարի Միջնայրենակցականը ստանձնեց Ամերիկայէն հայրենադարձի գործին ղեկավարութիւնը պատասխանատւութեան եւ պարտականութեան խոր գիտակցութեամբ, ինչպէս յետաղայ դէսլքերը լրիւ կերպով հաստատեցին:**

**Անցեալ Յուլիս 31-ին մեկնող Բաղէտա շոգենաւով մեկնելու համար, պատրաստ էին 133 հոգի: Անոնցմէ շատեր տուն ու խանութ ծախած, բոլորն ալ գործերնին թողած, ծախսալից զնումներով սպառած էին իրենց դրամը եւ իրենց ամբողջ ստացւածքը դըրկած էին նաւամատոյց, պատրաստ՝ մեկնելու:**

**Դժբախտաբար Նիւ Եսրքի նաւամատոյցի իշխանութիւնը Բաղէտայի վրա դտնւած աղատաբար նաւակներու թիւը բաւարար չի համարեց առաջադրւած թիւով ճամբորդներ փոխադրելու համար եւ Բաղէտան ստիպւեցաւ մեկնիլ սակաւաթիւ ճամբորդներով, առանց հայրենադարձներուն: Նոյն ատեն խոստում եղաւ որ Բաղէտան պիտի վերադառնա Սեպտ. 25-ի ատենները, առանձնապէս Հայ հայրենադարձները փոխադրելու համար:**

**Միջնայմբենակցականը անմիջապէս միջոցներ ձեռք առաւ որպէսպի այս հայրենադարձները որեւէ դժւարութեան չի մատնւին: Անմիջապէս հանդստաւէտ պանդոկ մը վարձւեցաւ, Լէյքվուտ, Ն. Շ. մէջ, ուր անոնք փոխադրւեցան եւ ապրեցան համայնական կեանքով, մէկ ընտանիքի պէս:**

**Միւս էողմէն ուրիշ հայրենադարձներ, վերջացնելով իրենց պատրաստութիւնը միացան այս խումբին, ընդհանուր թիւը բարձրացնելով աւելի քան 170-ի:**

**Երբ Բաղէտայի ծահօթ պատահարը արդելք եղաւ իր վերադարձին Սեպտ 25-ին, հարկ եղաւ հայրենադարձները փոխադրել ուրիշ սպանդոկ մը, ա-**

նորոշ ժամանակով։ Այս միջոցներուն յայտնի եղաւ նաև որ ներդաղթը դադրեցւած է առժամաբար։

Հայրենադարձներու նոր բնակավայրը, Ուչսա էնտ, Ն. Ճ. մէջ, նախորդին ալէս, հայութեան ժամադրավայր եղաւ։ Բաղմաթիւ հայեր, մօտաւոր եւ հեռաւոր վայրերէ, պարբերաբար այցելեցին հայրենադարձներուն, մօտէն ծանօթացան անոնց կենցաղին, ընձեռեցին իրենց նիւթական եւ բարոյական քաջալերութիւնը եւ իրենց հետ տարին հիացմունք կատարւած աշխատանքի մասին։

Ամերիկահայ ժողովուրդի լայն խաւերու ցոյց տւած այս քաջալերական վերաբերումը, մեծ չափով նոլաստեց որ յաջողութեամբ սկսակւի այս աննախընթաց եւ դժւարին ձեռնարկը։

Յաջողութեան կարեւոր աղդակներէն մէկն ալ եղաւ մեր անդամ Միութիւններու սրտագին զործակցութիւնը։ Առաջին օրէն իսկ մեր բաղկացուցիչ Միութիւնները այս աշխատանքին թեւ եւ թիկունք եղան։ Անոնք, Կեղը. Վարչութեան կոչին ի պատասխան անմիջապէս զբկեցին իրենց նիւթական մասնակցութեան բաժինը, մինչեւ 500 տոլար, ըստ իրենց կարողութեան եւ աւելցուցին իրենց բարոյական քաջալերանքը, խրախուսիչ նամակներով եւ այցելութիւններով։

Հայրենադարձները, իրենք եւս նպաստեցին ընդհանուր յաջողութեան, իրենց համերաշխ գործակցութեամբ եւ համբերատար ոգիով։

Այս դնահատելի օժանդակութիւններու մէջ աչքի կը զարնէ Ներդաղթողներու Հողատար Յանձնախումբի կատարած անզնահատելի աշխատանքը։

Հայրենադարձներու հողատարութեան եւ անոնց մեկնումը վիութացնելու աշխատանքներուն պարտականութիւնը յանձնուեցաւ առաջին օրէն իսկ, Ներդաղթողներու Հողատար Յանձնախումբին, բաղկա-

ցած Միջնարենակցականի դործերու վարիչ Պր. Գ.Յ. Սօլաղեանէ, Պր. Մարթին Ճավեանէ եւ Տիկ. Շուշանիկ Շահինեանէ։ Յանձնախումբը նւիրւած աշխատանքով եւ անձնական զոհողութիւններով դլուխ հանեց իրեն վստահւած այս պատասխանատու դործը։

Միջնարենակցականը բացառիկ ջանքեր թափեց, մասնաւոր դիմումներ ներկայացուց Առվ. Հայաստան, որպէսզի ներդադիմի ժամանակաւոր դադարման որոշումէն առաջ պատրաստւած եւ արգէն հաղարաւոր մղոններ ճամբորդած Ամերիկահայ հայրենադարձներու Հայաստան երթալլը արտօնւի։

Այս դիմումները արձագանք դտան Առվետ. Հայաստանի աղնիւ եւ խելացի զեկավարներուն մօտ որոնց բարեացակամ նկատառութեան շնորհիւ ի վերջո արտօնւեցաւ սպասող հայրենադարձներու մուտքը Հայաստան։ Ասոնցմէ 6 հողի չի կրցան վիզէ ստանալ հակառակ թափւած բացառիկ ջանքերուն։

Այս ետ մնացողներուն՝ Միութիւնս զանազան օժանդակութիւններ ըրաւ։ Իրենց ճանապարհածախսը վճարելով զրկեց զիրենք իրենց տեղերը, իրենց բեռները անմիջապէս զրկեց իրենց տւած հասցէին, պէտք ունեցողներուն զրպանի ծախքի վոքը դումար մը տըւաւ, ոմանց ասլրուստն ալ հողաց շարաթական 25 տոլար տալով, մինչեւ վերջնական կարգադրութիւն մը ըլլալը։ միեւնոյն ժամանակ շարունակեց իր ջանքերը որպէսզի այս մէկ քանի անձերն ալ իրենց նպատակին հասնին։

Յունիար 21, 1949-ին, 162 հայրենադարձներ անհուն խանդավառութեամբ մեկնեցան Նիւ Եորքի նաւահանդիսուէն, Կըտինիս Ամէրիքըն Ծնկերութեան Սոսլիէսքի նաւով, դէպի Նախօլի, ուր նախապէս եկած պիտի ըլլար, Ռումանական Արտիէլ նաւը, ճամբորդութեան շարունակութեան համար։

Հայրենաղարձներու համար իտալական թրան  
զիք վիզե ստանալու ջանքերը ապարդիւն եղան:  
Բարեբախտաբար կարելի եղաւ Սոսլիէսքիի նաւապե-  
տը վատահացնել, որ Արտիէլ իրենց ժամանումէն 5 օր  
առաջ Նափօլի պիտի ըլլա եւ իրենց սպասէ:

Անտեկալ դժւարութիւններու առաջ պատրաստ  
ըլլալու համար, Կեղր. Վարչութիւնս լիազօր ներկա-  
յացուցիչ նշանակեց Պր. Մարթին Ճավեանը, որպէս-  
զի Նափօլիի մէջ դիմաւորէ Հայրենաղարձները եւ  
պարագային համեմատ անոնց հարկ եղած նիւ-  
թական, բարոյական եւ օրինական օժանդակութիւնը  
տա: Այս նպատակով Պր. Ճավեանի տրամադրութեան  
տակ դրւեցաւ հինգ հաղար տոլարի գումար մը:

Պր. Ճավեան օդանաւով մեկնեցաւ Նափօլի եւ  
Հայրենաղարձներէն օրեր առաջ հոն ըլլալով՝ աշխա-  
տեցաւ անոնց համար ցամաք ելլելու արտօնութիւն  
եւ բնակարան ապահովել: Արտիէլի ժամանումը ա-  
նակնեալ կերպով ուշացած ըլլալով Հայրենաղարձ-  
ները մէծ դժւարութիւններու առաջ դտնւեցան: Պր.  
Ճավեանի Նափօլի դտնւիլը նախախնամական դեր  
կատարեց այս դժւարութիւնները հարթելու եւ անոնց  
ճամբորդութեան շարունակութիւնը կարելի դարձը-  
նելու մէջ:

Փետր. 11-ին Հայրենաղարձները Նափօլիէն մեկ-  
նեցան Արտիէլ նաւով դէսի իրենց վերջին հանդրւա-  
նը՝ Սովետական Հայաստան:

Պր. Ճավեան իրեն յանձնուած այս կարեւոր դոր-  
ծը ձեռնհասութեամբ գլուխ հանելէ վերջ, երբ վերա-  
դարձաւ, ծախսելու համար իրեն յանձնուած դրամէն,  
երեք հաղար տոլար ետ վերադառւց դանձին եւ իր  
երթեւեկութեան ծախքը ամբողջութեամբ նւիրեց Մի-  
ութեան:

Միջհայրենակցականը դրկեց Հայրենաղարձներու  
թեռները մօտ 400 թըն, երկու անդամէն. առաջին մա-  
սը Փետր. 10-ին Քրտսնոտար սովետական բեռնատար

նաւով, իսկ Երկրորդ մասը Մարտ 24-ին ձեն. Զէրնիքովսքի սովետական բեռնատար նաւով, Նիւրորթ Նիւդ, Վերճինիայէն:

Երեւանէն Միութեանս եկած տեղեկութեան համաձայն, հայրենադարձները ապահով հասած են Պաթումի, Փետր. 21ին եւ Երկու օր հանդստանալէ վերջ, մասնաւոր շողեկառքով մեկնած են Երեւան, Սովետական Հայաստան:

Ամերիկահայ հայրենադարձները դրկարաց ընդունւած են Սովետ. Հայաստանի ժողովուրդի եւ սլաշտօնական մարմիններու կողմէ իրրեւ հարազատներ եւ առաջնորդւած են իրենց համար պատրաստւած մասնաւոր բնակարանները: Իրենց տրւած է դրամ եւ սլարէն: Անոնց բեռները միասին չըլլալուն պատճառվ անոնց տրամադրւած է կարասի եւ խոհանոցային պիտոյքներ:

Հայրենադարձներու գոյքերը նոյնպէս հասած են Երեւան:

Ամերիկահայ Միջհայրենակցական Միութիւնը հոլարտ է իր բաղկացուցիչ Միութիւններու ցուցարերած գործօն մասնակցութեան համար այս աղնիւ գործին մէջ և խորասլէս կը գնահատէ Ամերիկահայ հասարակութեան լայն խաւերու օժանդակութիւնը, անհատապէս կամ խմբական, առանց որու կարելի չպիտի ըլլար ի գլուխ հանել այս աղնիւ գործը եւ ի սրտէ շընորհակալութիւն կը յայտնէ բոլոր օժանդակողներուն:

## 5. ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Այս տարեշրջանին տեղի ունեցած են Կեդր. Վարչութեան 8 ժողովներ եւ Երկու խառն ժողովներ Ներդաղթի Յանձնախումբին հետ, Գործադիր Մարմնի 5 ժողովներ եւ Դիւանի յաճախակի խորհրդակցական ժողովներ որոնց միջոցով ուղղութիւն տրւած է մեր աշխատանքներուն:

2. Համագումարի արձանագրութիւնները տպւած  
եւ դրկւած են բոլոր մեր անդամ Միութիւններուն,  
մէկ քանի օրինակ ալ դրկւած է Երեւան, Ներդաղթող-  
ների Բնդունման եւ Տեղաւորման Կոմիտէի նախադահ  
Պրն. Բ. Աստուածատուրեանին եւ դրադարաններուն:

3. Այս դրքոյկէն զատ հինգ շրջարերականներ  
գրւած են որոնցմէ ոմանք դրկւած են աւելի քան 90  
հայրենակցական միութիւններու: Թերթի հաղոր-  
դագրութիւններ դրուած են որոնք հրատարակւած են  
նոյն իսկ Հարաւային Ամերիկայի Հայ Մամուլի մէջ:

4. Կառլ պահւած է մեր միութիւններու հետ:

5. Մեր անդամներու ցանկին վրա աւելցած է  
Տիթրոյթի կովկասահայ Միութիւնը:

6. Այս տարի Միութիւնս ամբողջովին կլանւած  
ըլլալով ներդաղթի աշխատանքներով չի կրցաւ աւե-  
լի ժամանակ յատկացնել նոր Միութիւններ ներդրա-  
ւելու խնդրին: Նոյն պատճառով կարելի չեղաւ ըն-  
թացք տալ նախորդ պատղամաւորական ժողովի ո-  
րոշումին, պարբերաթերթի մասին:

7. Ներդաղթի Յանձնախումբը որ Միջնայրենակ-  
ցականի հովանաւորութեամբ կը դործէր, շարունա-  
կեց իր դործոն աշխատակցութիւնը ներդաղթի դոր-  
ծերուն մէջ, մինչեւ վերջերս: Մայիս 20-ին Միջնայ-  
րենակցականի կեդր. Վարչութեան եւ Ներդաղթի  
Յանձնախումբի միացեալ ժողովը իր դնահատութիւ-  
նը արձանադրելով Յանձնախումբի անցեալ եւ ներ-  
կա դործունէութեան մասին եւ քննելով ներկա կա-  
ցութիւնը ներդաղթի առնչութեամբ, լուծւած յայ-  
տարարեց Ներդաղթի Յանձնախումբը:

8. Քստ նախորդ պատղամաւորական ժողովի հը-  
րահանդին, Մեծագոյն Նիւ Եորքի Տեղական Յանձնա-  
խումբը պարտականութիւն ունի Միջնայրենակցա-  
կանի պիտուծէին մէկ մասը Հայթայթելու, ձեռնարկ-  
ներու միջոցով: Անցեալ տարի Յանձնախումբին սար-

**Քած հանդէս-պարահանդէսը մեծ ընդունելութիւն**  
տվաւ հայ ժողովուրդէն։ Այս տարի եւս այս Յանձ-  
նախումբը զործի լծւած է եւ իր առաջին ձեռնարկն է  
Ֆրեկոյեան ճաշկերոյթը, պատգամաւորական ժողովի  
առիթով։

**Ամերիկահայ Միջայրենակցական Միութիւնը**  
ֆր այս տարւան զործունէութեամբ իրեն յատուկ տեղ  
մը շինեց Ամերիկահայերու սրտին մէջ։

### Բ. ՎԱՐԻՉԻ ԶԵԿՈՅՑ

**Միջհայրենակցական Միութեան զործերու վա-**  
**գել Պր. Գ. Սօլազեան սկսաւ իր զեկոյցը՝ իր հաւատ-**  
**քը եւ համոզումը արտայայտելով, թէ Միջհայրե-**  
**նակցականը ունի իր որոշ եւ կարեւոր դերը Ամերի-  
կահայ դաղութին մէջ՝ հայրենակցական միութեանց**  
**գործերը համադրելու, դիւրացնելու համար, ի մաս-**  
**նաւորի ներդադիր, կապակցութեամբ։ Ան յայտնեց**  
**իր հաստատ համոզումը՝ հիմնուած բաղմաթիւ ա-**  
**ռիթներու վրայ, թէ՝ եթէ մենք ցուցաբերենք որոշ**  
**հայրենասիրութիւն, ունենանք հաւատք եւ հետա-**  
**պնդենք յարատեւ աշխատանք, ապա մեր ամէն մի**  
**ձեռնարկած զործը լիակատար յաջողութիւն կը դառ-**  
**նա։ Ան մած հաւատք ցոյց կուտար մեր հայրենակցա-**  
**գաններու նւիրւածութեան հանդէալ՝ դէսլի ամէն աշ-**  
**խատանք որ կը սատարէ Սովետ Հայաստանի վերել-**  
**քին։**

Պարոն վարիչը զրեթէ ամրողապէս զբաղեցաւ  
Ամերիկահայ հայրենադարձներու Բ. կարաւանի տե-  
զաւորման, հոգատարութեան եւ ի վերջոյ ճամբա դը-  
նելու հետ կապւած խնդիրներով։ Կեղը. Վարչու-  
թիւնը եւ անկէ բղխած Ներդադիր Յատուկ Յանձնա-  
խումբը, թէ եւ զիմազրաւեցին բաղմաթիւ խոչըն-  
դուններ եւ դժւարութիւններ, սակայն հայրենակցա-  
կաններու եւ չառ մը հայրենասէր հայերու ողջունելի

օժանդակութեամբ, անոնք կրցան յաղթահարել այս  
բոլորը եւ ի վերջո 162 Ամերիկահայ հայրենադարձ-  
ներ Լեհական Սոպիկսի շոգենաւով մինչեւ Նախօլի,  
անկէ ալ Ռումանական Արտիկի շոգենաւով մինչեւ  
Պաթումի հասցնել զանոնք:

Այս գործերուն իրենց անխոնջ ու անձնէր մաս-  
նակցութիւնը բերած են, յարեց պր. վարիչը — թէ՝  
յանձնախումբի անդամները, թէ՝ բազմաթիւ հայրե-  
նասէր հայեր, մանաւանդ Ֆիլատելֆիայէն, իրենց  
զոհարեր աշխատանքով, նէրներով եւ այլն:

Մեր ապագա գործունէութեան առանցքը պէտք է  
կաղմէ մեր կազմակերպութեան եւ անոր անդամ մի-  
ութեանց աշխատացման, ներքին ուժեղացման հար-  
ցը, որպէսզի որեւէ աշխատանքի համար պատրաստ  
լինինք: Օդտւինք մեր մօտիկ անցեալի վործառութե-  
նէն:

Երեկոյեան տեղի ունեցաւ ճաշկերոյթ, պատ-  
րաստւած Միջնայրենակցականի Մեծադոյն նիւ Եոր-  
քի Յանձնախումբին կողմէ. եղան ուղերձներ, ցու-  
ցադրւեցան շարժանկարներ — Ամերիկահայ Ա. Կա-  
րաւանի մեկնումն ու ժամանումը Սովետ. Հայաստան  
եւ կարդ մը տեսարաններ Բ. Կարաւանի կեանքէն՝  
մինչ հայրենադարձները կը սպասէին նաւի:

\* \* \*

### Մ. ՃԱՒԵԱՆԻ ԶԵԿՈՅՑՑ

Նկատի ունենալով որ Ամերիկահայ երկրորդ կա-  
րաւանով ներգաղթողներ պիտի մեկնէին Փոլանտական  
Սոպիկսքի նաւով, որը զիրենք մինչեւ Նախօլի միայն  
պիտի տանէր, ու հոն պէտք է փոխադրուէին ուրիշ նաւ  
մը՝ Արտիկի, որ զիրենք պիտի տանէր դէպի Պաթում:  
Նկատի ունենալով որ ներգաղթողները իտալական վի-  
զի չունենալնուն համար, հաւանաբար անսպասելի  
դժուարութիւններու եւ արդելքներու հանդիպին իտա-  
լիոյ մէջ, Կեղը. Վարչութիւնը յարմար դատեց, որ ես  
օդանաւով մեկնիմ իտալիա, ներգաղթողները հոն

հասնելէ առաջ, հարկ եղած կարգադրութիւնները ընելու:

Փետրվար 1-ին 1949, հասա Հռոմ, անմիջապէս իմացուցի հոն Խորհրդային դեսպանատան թէ՝ ներդադթողները չուտով կը ժամանեն, նոյնպէս իմացուցի, որ անոնք իտալական թրանզիթ վիզէ չունին, ուզեցի գիտնալ թէ Արտիէլ նաւը եկա՞ծ էր թէ ոչ: Երբ յայտնի եղաւ որ Արտիէլը եկած չէր եւ նկատելով որ թերեւս ներդադթողները Նարօլի ժամանելէն առաջ չի հասնի, կարեւոր էր վիզէ ապահովել զանոնք ցամաք հանելու համար: Խորհրդային դեսպանատունը յանձն առաւ այս ուղղութեամբ կարգադրութիւնները ընելու:

Ես Փետրվար 2-ին մեկնեցա Նարօլի, ուր կը դրանը լուէին կիտինիա Ամերիքըն նաւային ընկերութեան եւ Սովետ-Ռումանական նաւային ընկերութեանց գրասենեակները: Անմիջապէս հաղորդակցութեան մէջ մը տայ այս հաստատութեանց հետ՝ ճշգրիտ տեղեկութիւններ առնելու նաւերու ժամանամն թուականներու մասին: Անոնք յայտնեցին՝ որ վոթորիկի պատճառաւ Ամերիկայէն եկող նաւը մէկ օր պիտի ուշանա, իսկ Ռումանական Արտիէլ նաւուն ժամանման թուականը որոշ չէր: Նարօլիի Սովետական հիւպատոսարանին հետ խորհրդակցելէ յետոյ, յարմար դատեցինք անմիջապէս պանդոկ մը ապահովել, ի պահանջել հարկին ներդադթողները հոն տեղաւորելու համար:

Նարօլիի մէջ կը ընակէր միակ հայ ընտանիք մը՝ Բարդէն կարապետեան, եղբօրորդին յայտնի հայ հասարակական գործիչ Արամ Աչըղպաշեանի, որու օժանդակութեամբ եւ առաջնորդութեամբ ծանօթացայ տեղական ոլոյմաններուն եւ վարձեցինք քաղաքի ամենալաւաղոյն պանդոկը՝ Հօթէլ Կրիլի:

Փետրվար 4-ին Նարօլի ժամանեց Սովիէսքի նաւը, իր հետ բերելով Ամերիկայէն երկրորդ կարաւանով ներդադթողները, որոնց թրանզիթ վիզէն գեռ եկած չէր Հռոմէն: Ուստի խնդրեցինք նաւապետէն որ ներդադ-

թողները ալահէ նաւուն վրայ մինչեւ նաւուն մեկնիլը, յուսալով որ մինչ այդ՝ վիզէի խնդիրը կը կարգադրւի: Նաւապետը ընդառաջ դնաց մեր խնդրանքին եւ զանոնք պահեց նաւուն վրայ երեք օր:

Սովիէսկին ալէտք է Ամերիկա վերադառնար Փետ. 7-ի Երկուշաբթի կէսօրին, Արտիէլի ժամանումը դեռ անորոշէր: Խտալական թրանդիթ վիզէն եկած չէր: Անմիջապէս դիմեցինք Նարօլիի պատկան իշխանութեանց արտօնութիւն ստանալու, որ անոնք —ներգաղթողները— ցամաք ելլեն:

Երկար րանակցութիւններէ ետք, անոնք հաւանեցան հետեւեալ պայմաններով.—Հայրենաղարձները բոլորը միասին խմբուած ալէտք է մնան, առանձնացած, ոչ ոք պիտի այցելէ իրենց, ոչ ոքի հետ պիտի տեսակցին, ոլանդոկէն դուրս չպիտի ելլեն, այս պայմանները յարդելու համար ոստիկանական հսկողութեան տակ պիտի մնան անընդհատ, սկսած Սովիէսքի նաւը ձգած վայրկեանէն՝ մինչեւ Արտիէլ նաւը մտնելը:

Երկու հարիւր ոստիկաններու հսկողութեան տակ, ներգաղթողները փոխադրուեցան Սովիէսքի նաւէն դէպի Հօթէլ Կրիլի, մասնաւորապէս վարձուած չորս օթօ-պլուերով եւ Երկու բեռնատար թրօքներով, անոնց պայուսակները փոխադրելու ~

Հօթէլ Կրիլիի մէջ՝ ներգաղթողները մնացին չորս օր շարունակական ոստիկանութեան հսկողութեան տակ: Ամէն միջոց ի դործ դրուեցաւ որ անոնց պանդոկի կեանքը հաճելի դառնայ: Համեղ եւ առատ ուտելիքներ եւ ըմպելիներ միշտ անպակաս էին: Այդ օրերուն Ամերիկայէն հեռաղիր եկաւ՝ որ ներգաղթողներու դոյքերը արդէն Սովետական նաւերով ճամբու դրուած էն:

Փետրվար 10-ին հեռաղիր եկաւ որ Արտիէլը յաջորդ օրը պիտի ժամանէ Նարօլի, ներգաղթողները տանելու: Այդ օր սարքուեցաւ խրախճանք մը, ուր ուրախութիւնը անսահման էր, որուն խանդավառորէն

մասնակցեցան պանդոկի սպասարկողները եւ ոստիկանները :

Փետրվար 11-ին Արտիէլը Նաբօլի ժամանեց, անմիջապէս գնացինք ծանօթանալու անոր ունեցած յարմարութեանց : Շովենաւի ընկերութեան հետ խորհըդակցելէ յետոյ, յաւելեալ յարմարութիւններու մասին կարգադրութիւններ եղան : Նաւային ընկերութիւնը համաձայնեցաւ վճարել աւելորդ եւ բացառիկ ծախքերը, որ Արտիէլը ուշանալուն համար մենք ստիպւեցանք ընել :

Փետրվար 11-ին ներդաղթողները մեկնեցան Հօթէլ Կրիլիէն դէպի Արտիէլ նաւը : Պանդոկի սպասարկողներուն եւ ոստիկաններուն նուէրներ տրուեցան, իրենց ցոյց տուած խիստ յարգալիք վերաբերմունքին համար :

Արտիէլ նաւը Նաբօլիէն մեկնեցաւ դէպի Պաթում Փետրվար 12-ին մեծ խանդավառութեան տակ : Բոլորի աչքերը լեցուած էր ուրախութեան արցունքներով : Անոնց երկար սպասումը եւ անորոշութեան շրջանը վերջ զտած էր եւ արդէն շուտով պիտի հասնէին իրենց երազած Խորհրդային Հայաստան :

Անոնց բարի ճանապարհ մաղթելու համար նաւամատոյց եկած էին Մարտիրոս եւ Շահնար Շաւեան եւ Խորհրդային հիւպատոսը եւ քարտուղարը :

Ներդաղթողները մեկնելէն յետոյ այցելեցի Ֆրանսայի երեք հայաշատ քաղաքները՝ Լիօն, Մարսէյլ եւ Փարիզ, ներկայ եղայ դանազան հաւաքոյթներու եւ զեկոյց տուի Ամերիկահայ ներդաղթողներու մասին : Մեր հայրենադարձներու յաջողութեամբ մեկնումը, նոր յոյս ներշնչեց եւ խանդավառեց բոլորին, որոնք անձկանօք կը սպասեն յաջորդ պատեհութեամբ մեկնելու իրենց հայրենիքը՝ Խորհրդային Հայաստան :

Իմ աշխատանքները լրացած համարելով, մօտաւորապէս մէկ ամիս յետոյ վերադարձայ Ամերիկա 1949 Մարտ 2-ին :

## Բ. ՆԻՍ

Համագումարին Երկրորդ նիստը գումարւեցաւ Յունիս 26, Կիբակի կէսօրէ ետք ժամը 12.30-ին։ Ա-տենապետ՝ Պրն. Յ. Խոլլիկեան, քարտուղար՝ Պրն-Հ. Պարտիզեան։

Անուններու ընթերցումէն յայտնի եղաւ, որ նիս-տին կը մասնակցէին 14 անդամ Միութիւններ եւ Կեդր-Վարչութիւնը, ընդամենը 24 պատղամաւորներով։

Քարտուղարը կարդաց առաջին նիստի արձանագ-րութիւնը, որը վաւերացւեցաւ մէկ ճշդումով։ այն է՝ Ծրագիր-կանոնադրի ընթերցումը տեղի ունեցաւ ըստ կեդր։ Վարչութեան վերջին ժողովի որոշման։

Համագումարը թելադրեց, որ արձանագրութեան մաս կազմեն Գ. Սօլազեանի եւ Մ. Ճավեանի գրաւոք վեկոյցները եւս, այս վեկոյցները դասաւորել աւելի տպաւորիչ դարձնելու հրատարակութեան համար։

Համագումարը տեղեկանալով շրջանիս գործօն հայրենասէր եւ Միջհայրենակցականի լաւ բարեկաֆ ու աջակից Հայկազուն Քիւրքնեանի ղժրախտ մահը Յունիս 24-ին, յոտնկայս յարգեց անոր բարի յիշա-տակը, յոտնկայս յարդանք մատուցւեցաւ նաեւ անցեաց տարեշրջանին մեղմէ անդարձ հեռացող անդամնեց Յովհ։ Տիքիմեանի եւ Յովսէփ Սթամպուլեանի։

Որոշեցաւ համագումարի անունով ցաւակցական նամակ գրել մահացեալներու պարագաներուն։

Համագումարի քննարկն աւելի լաւ լոյսի տակ կատարելու համար, առաջարկւեցաւ եւ որոշեցաւ լսել անդամ Միութեանց համառօտ վեկոյցները։

Զանազան անդամ Միութեանց կատարած նւա-ճումներուն եւ թողած բացերուն իրազեկ դառնայէ յևոռ, պատղամաւորները անկասկած պիտի ունենան աւելի իրական մտապատկեր մը Միջհայրենակցական Միութեան ընդհանուր վիճակի մասին, քանի որ օ-դակները (անդամ Միութիւնները) կը պայմանաւո-րնեն շղթային (Միջհայրենակցականի) զօրութիւնը։

**Զեկոյցներ տւին հետեւեալ Միութեանց պատղամաւորները.**

1. Արարկիրի Միութիւն.—Պր. Ալ. Ճանճիկեան,
2. Արմտաններու Վերաշ. Միութ.—Պր. Դ. Խաչառուրեան,
3. Նոր Բիւթանիո Վերաշ Միութ.—Տիկ. Ա. Սերբեան,
4. Եւղոկիո Հայ Կրթ. Միութ.—Պր. Ե. Մամրէսէան,
5. Համա-Երդնկացիական Վերաշ. Միութիւն—Պր. Ի. Մրապեան,
6. Համա-Խարբերդցիական Միութ.—Պր. Մ. Աճմեան,
7. Կևսարիո Վերաշ. Միութ.—Պր. Ա. Քաղցրունի,
8. Կիւրինի Հայր. Միութ.—Պր. Լ. Հէքիմեան,
9. Մալաթիո Կրթ. Միութիւն—Պր. Լ. Զոսիեան,
10. Համա-Ալբաստացիական Շինարար Միութ.—Պր. Մ. Պաճապեան,
11. Վասպուրական Միութ.—Պր. Օ. Մարեան,
12. Զմշկածակի Բնդհ. Հայր. Միութիւն—Պր. Ն. Անդրէսեան,
13. Քէսապի Հայրենասիրաց Միութիւն—Բժ. Մ. Յովսէփեան,
14. Համաքղեցիական Միութիւն—Պր. Գ. Աւազեան:

**Տիգրանակերտի Հայր. եւ Վերաշ. Միութեան մասին տեղեկութիւններ տւառ Պր. Գ. Յ. Սօլապեան:**

**Զեկոյցները կը պարզէին զանազան Միութեանց կաղմակերպական վիճակը:** Աւելի փոքրերը կը գործեն երբ որոշ աշխատանք կը ներկայացւի, իսկ աւելի մեծ եւ հին Միութիւնները կը հետապնդեն որոշ գործունէութիւն: Բոլորն ալ կ'ընդունէին, որ աշխատանքներն աւելի եսանդուն յառաջ կը տարւին, երբ Հասարակութիւնը շահազրպող արշաւներ կան հրա-

պարակի վրա : Մանաւանդ Սովետ . Հայաստանէն ե-  
կած մասնաւոր ապսպրանքները՝ մեքենական սար-  
քածներ գնելու եւ Սովետ . Հայաստան ղրկելու : Առ-  
հասարակ շօշափելի առաջադրութիւններ միշտ ալ  
խանդավառ ընդունելութիւն կը դտնեն բոլոր հայրե-  
նակցական միութիւններու մէջ :

Խիստ էական կը նկատւի Սովետ Հայաստանի մէջ  
գտնւող նոր աւաններու հետ կենդանի կապ ստեղծել  
եւ պահպանել , նախ Միջհայրենակցականի կողմէ  
պատվիրակութիւն մը ղրկելով դէպի Սով . Հայաս-  
տան հոն տեղւոյն վրա ծանօթանալու աւաններու շե-  
նարարական վերելքին , ինչպէս եւ ուսումնասիրելու ,  
թէ ի՞նչ մասնաւոր ձեւերով կրնանք օդտակար ըլլալ :

Միութիւններ կան , որոնք որոշ տրամադրելի  
գումարներ ունին պատրաստ պահած՝ օդտաղործելու  
Ս . Հայաստանի մէջ մէկ նոր շինարարական նպատակ-  
ներու համար , սակայն անհրաժեշտ կապը , խողո-  
վակները կը պակսին :

Անհրաժեշտ կը նկատւի հայրենակցական միու-  
թեանց գործերը համադրել՝ զանոնք աւելի արդիւ-  
նաւէտ դարձնելու : Ինչպէս եւ ժամանակ ու ղրամ  
խնայելու : Միջհայրենակցականը կրնա նաեւ իր մի-  
ջոցները գործադրել կարդ մը միութիւններ աւելի աշ-  
խութացնելու , նոր միութիւններ ներս բերելու Միջ-  
հայրենակցականի մէջ :

Յաջող զործունէութեան բանալին , ի հարկէ , աշ-  
խատանքն է՝ կազմակերպւած , ծրագրւած , յամառ  
յարատեւ գործ : Պէտք է ունենալ կանոնաւոր ժողով-  
ներ , խղճմորէն կատարել առաջադրւած աշխա-  
տանքները , ոեւէ թղթակցութիւն աննկատ չթողուլ ,  
միշտ նոր անդամ ներգրաւել՝ առանց հիները կորսըն-  
ցընելու : Օդնել սեփական հայրենակիցներու , եթէ  
կարօտեալ են , ուր որ ալ ըլլան անոնք , սեփական խո-

ղովակներով եթէ հնարաւոր է, այլապէս ուրիշ մարմիններու միջոցով։

Լաւ գործող միութիւնները իրենց աշխատանքները, պարտականութիւնները կը հետապնդեն սիստեմաթիկօրէն եւ թելադրելի է որ պակաս գործունեա միութիւնները օրինակ առնեն։

Համագումարի Բ. Նիստը վերջացաւ։ Մէկ ու կէս ժամու դադարէ ետք գումարւեցաւ Գ. Եւ վերջին նիստը։

\* \* \*

### Գ. ՆԻՍՏ

Համագումարի երրորդ եւ վերջին նիստը տեղի ունեցաւ նոյն օրը կէսօրէ ետք ժամը 5-ին։ Ատենապետ Պր. Ալպերթ Շանձիկեան, քարտուղար՝ Պր. Հ. Պարտիզեան։

Նիստին կը մասնակցէին նոյն պատղամաւորները։ Ժամանակի սղութեան պատճառով, Բ. Նիստի արձանադրութիւնը համագումարին ներկայացւելու վիճակի մէջ չլինելով, անոր ընթերցումն ու վաւերացումը յետաձգւեցաւ Կեդր. Վարչութեան առաջին ժողովին։

Այս նիստը զբաղեցաւ Գանձապահի զեկոյցով, ընդհանոր քննարկով եւ բանաձեւեր անցնելով զանազան հարցերու մասին։

### Գ. ԳԱՆՁԱՊԱՀԻ ԶԵԿՈՅՑ

Միութեանս դանձապահ Պր. Արշաւիր Քաղցրունի, կարդաց իր պատրաստած մանրամասն զեկոյցը Միութեանս դրամական դործառնութիւններու մասին, որ հետեւեալն է։—

**ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՇԻԵԿՇԻՐ**  
**ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՄԻԶԱՑՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՌԻԹԵԱՆ**  
**ԵԼԵՎՄՏԱԿԱՆ Տարի Յուլիս 1, 1948—Յունիս 30, 1949**  
**ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ**

**ՄՈՒՏՔ**

Յուլիս 1, 1948 գանձին մէջ	1,193.96
Տարետուրք՝ անդամ միութիւններէ	625.00
Ներգաղքի օգնելու » »	2,750.00
Անհատական նույնութեան	843.49
Նիւ Եռքի Յանձ.ի ճեռնարկներէն	492.95
Վրաններու հաշույն վերադարձած	135.00
Տիգրանակերտի Հայր.էն վրստութեան	
համար եղած խոստումի հաշույն	1,000.00
Պանդոկի փոխ ը վերադարձած	1,800.00
Այլ եւ այլք	13.27
	7,659.71

Կազմակերպական Ընդհ. Մուտք      8,853.67

**Ե Լ Ք**

Շաբաթավճարներ	2,282.80
Թէքսեր —տուրքեր—	375.02
Նամակաթուղթ եւ տպագրութիւն	427.01
Հեռախոս, հեռագիր, նամակրօշմ	821.39
Շարժանկարի պատրաստութեան	340.00
Ն. Ե. Յանձ.ի ճեռնարկի ծախք	213.13
Պանդոկի փոխառութիւն	1,800.00
Նևխորդ պարտք մը վճարւած	500.00
Հայաստան դրկւած ասեղներ եւն.	475.96

Կազմակերպական Ընդհ. Ելք      7,235.31  
 Գանձին մէջ պատրաստ      1,618.36

Գումար՝      8,853.67

## ՆԵՐԴԱՂԹԻ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՑԱՆՉՆԱԽՈՒՄԲ

### ՄՈՒՏՔ

Տիար Հայկ Գավուգնեանէ	25,000.00
Ռամկ . Ազատ . Կուսակցութենէ	75.00
Ամեր . Յառաջդիմական Միութենէ	75.00
Փոխատութիւն՝ Ա. Քաղցրունիէ	500.00
Արտելներու Միութենէն	1,500.00
Հայրենադարձներէ՝ նաւողչէֆի	26,180.00
Նաւողչէֆէն Վերադարձած	1,840.00
Փոխգրի -չէֆի- փոխանակութիւն	1,007.50
Երկու պանդոկներու գուտ մուտք	27,530.58
<hr/>	
Ընդհանուր գումար մուտքի՝	83,708.08

**Ե Լ Ք**

Հայրենադարձներու նւողչէֆին	39,095.00
Առաջին նաւով գացած գոյքերու տեղական փոխադրութեան	1,630.80
Գ. Յ. Սօլագեանի միջոցաւ ծախսւած	
Կարօտ հայրենադարձներու օգնութ. 726.00	
Ետ մնացած վեց հոգիին ծախսւած	608.00
Արտակարգ այլ օգնութիւններ	1,265.00
Վաշինկըլն եւ Նիւբօրթ Նիւզ նամբորդութեան	1,412.55
Հիւանդակառ մը սնտուկելու	244.87
Նւէրներ	300.00
Անցագրի, նկարներու, քեռնակրի	86.28
Տեղական երթեւեկութեան	391.96
Հիւրասիրութիւններ	456.50
Այլ եւ այլ մասն ծախսեր	82.98
	5,554.14
Ետ մնացած գոյգերը փոխադրելու	1,400.00
Պանդոկի վարձի մասնավճար	500.00
Քաղցրունիի փոխտ. ը վերադարձած	500.00
Վաշինկըլն երթեւեկութեան ծախս	299.59
Ներգաղքողներու փոխադրութեան	374.24
Գրասենեակային այլ ծախսեր	266.61
	3,340.41
Ետ մնացած 6 հոգիին ծախսւած գրասենեակէն	939.04
Ի հարկին իտալիա գործածելու համար	
Մ. Ճավեանի յանուած	5,000.00
(Այս զումարէն \$3,016.50 վերադարձւած է)	
Նաւու Յանձնախումբին տրամադրւած	500.00
Փոխգրի —Հէքի— փոխանակութեան	1,007.50
Երկու պանդոկներու ընդհանուր ծախսը	26,164.65
	—————
Ընդհանուր գումար ելքի՝	82, 221.57
Գանձին մէջ պատրաստ	486.51
	—————
Գումար	83,708.08

**ԵՐԿՈՒ ՊԱՆԴԱԿՆԵՐՈՒ ՀՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՇԻԵԿՇԻՌ**

Օգոստոս 2, 1948—Յունիս 30, 1949

**ՄՈՒՏՔ**

Հայրենադարձներու մէկ մասէն	15,215·50
Այցելողներէ՝ սենեակ-ուտելիք	5,513·06
Պարերէ	1,796·47
Նուշներ	4,982·55
Տեղէ մը	23·00
	27,530·58
Փոխառութիւն գրասենեակէն	1,800·00
Փոխառութիւն Մ. Ճավեանէ	1,300·00
Փոխառութիւն Ռ. Ճավեանէ	500·00
	3,600·00
<b>Ընդհանուր մուտքի գումար</b>	<b>31,130·58.</b>

**ԵԼՔ**

Պանդոկներու վարձին	8,675·50
Ուտելիքի պարէններու եւլն.	15,521·33
Զուրի, կէզի, ելեֆտրականութեան	1,394·83
Հիւանդանոցի եւ դեղօրայքի	243·81
Փոխադրութեան	166·73
Այլ եւ այլք	162·45
	26,164·65
Երեք փոխառութեանց վճարում	3,600·00
<b>Ընդհանուր գումար ելքի</b>	<b>29,764·65.</b>
<b>Միջիայրենակցականի յանձնած</b>	<b>1,365·93</b>
<b>Գումար</b>	<b>31,130·58.</b>

**ՄԻԶԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՆԻՒԹԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ**

Յունիս 30, 1949, Երրորդ Համագումարի Ընթացքին

Կազմակերպական ընդհ. մուտք	8,853·67
Կազմակերպական ընդհ. ելք	7,235·31
Կազմակերպութեան հաշույն գանձին մէջ	1,618·36
Ներգաղթի Օգնութ. ընդհ. մուտք	83,708·08
Ներգաղթի Օգնութ. ընդհ. ելք	83,221·57
Ներգաղթի Օգնութ. Յանձ.ի հաշույն գանձը	486·51
<hr/>	
Ընդհանուր գումար գանձին մէջ	2,104·87
Մ. Ճաւեանի հաշուէն եկած չէֆ	3,016·50
<hr/>	
Գանձին մէջ ապահով գումար	5,121·37

**ՎՃԱՐԵԼԻ ՊԱՀԱՆՁՆԵՐ .—**

Ամբորկի պահանջագիրը	1,370·54
Փոխադրման պահանջ գոյքերու	1,077·20
Գոյքնը պահելու եւ բեռցնելու	850·00
	3,297·74
<hr/>	
Գանձին մէջ մհացիք գումար՝	1,823·63

## ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Կեդր. Վարչութեան ղեկոյցը (Ա. Նիւստ) իր տեղին կ'անդրադառնար այս հարցին, խօսելով մեր քերած մասնակցութեան մասին Ամերիկահայ Ազգային Խորհուրդի դործերուն, թէ՛ Կեդր. Վարչութեան եւ թէ՛ անդամ միութեանց միջոցներով։

Պատգամաւորները դտան այդ մասնակցութիւնը անհրաժեշտ եւ գովելիօրէն դրական։ Պէտք է շարունակել աւելի դործօն մասնակցութիւն բերել այս մարդին մէջ։

Ընդունւեցաւ հետեւեալ բանաձեւը.

«Ամերիկահայ Միջհայր. Միութեան Գ. Համազումարը քննարկի ենթարկելով Կեդր. Վարչութեան ղեկոյցը Ամերիկահայ Աղդ. Խորհուրդի մասին, իր գնահատանքը կը յայտնէ այն անվերապահ մասնակցութեան եւ բոլորանւէր ջանքերուն համար, զորս Ամերիկահայ Աղդ. Խորհուրդը կը բերէ ի նպաստ Հայ արդար դատի անյապաղ եւ արդար լուծման նւիրական գործին, որն է՝ պահանջել հայկական բոնապրաւեալ նահանդներու աղատագրումը՝ Ուիլսընեան սահմանադրով՝ եւ անոնց միացումը հայ ժողովուրդի հայրենիքին —Սովետական Հայաստանին»։

Համագումարս կը թելադրէ յաջորդ Կեդր. Վարչութեանը՝ շարունակել Միութեանս անվերապահ մասնակցութիւնը Ամերիկահայ Աղդ. Խորհուրդին եւ աւելի եռանդադին աշխատիլ՝ տւեալ պայտամաններու համաձայն անդրդւելիօրէն հետապնդել Հայկական արդար դատի պաշտոնութիւնը ուր որ անկ է»։

## ՆԵՐԳԱՂԹ

Ներկայիս զանգւածային ներդադիթի անմիջական աշխատանքի չգոյութեան պատճառով, այդ ուղղութեամբ շօշափելի խնդիրներ կը պակսին։

Արդ՝ ի մտի ունենալով Ամերիկահայ հայրենագարձ Բ. կարաւանի հետ կապւած դժւարութիւնները, տեղի ունեցաւ կարծիքներու փոխանակութիւն հայրենադարձ խումբերու թւական մեծութեան շուրջ, անոնց ճամբորդութեան, ապրանքներու փոխադրական մեթոսներու մասին, եւայլն։ Սակայն նկատի ունենալով որ այժմ կարելի չէ նախատեսել զալիք սլարադաները, Համադումարս ընդունեց հետեւեալ բանաձեւը.

«Զանգւածային ներդադթը կը շարունակէ մնալ Միջհայրենակցական Միութեան կարեւոր նպատակներէն մին եւ երբ ան դարձեալ կարելի կը դառնա, կեղր։ Վարչութիւնը՝ իր անցեալի փորձառութենէն օղտւելով կը բերէ իր ամրողջական օժանդակութիւնը Հայ ժողովուրդի աղղահաւաքման այդ նոիրական դործին»։

## ԱՐՏԵԼՆԵՐ

Գոյութիւն ունի «Հայ Արհեստաւորներու Օգնութեան Կոմիտէ», որուն մէջ Միջհայրենակցականը կը ներկայացւի իր բաղկացուցիչ անդամ միութեանց թւին հաւասար ձայնով։

Դժբախտաբար ցարդ արտելները ուղիղ կերպով չեն կտղմակերպւած։ Անդամակցողները սկզբ է լինին իրական արհեստաւորներ եւ սկզբ է մասնակցին միայն մէկ արտելի՝ հաւասար բաժնեթղթերով։

Վերստին կարդացւեցաւ նախապէս ներկայացւած Սովետ։ Հայաստանէն եկած հաղորդադրութեան մը հետեւեալ մասը։

«Եթէ Միջհայրենակցականը կը փախաքի օգնել Հայ ժողովուրդին յետադային, ըլլա նոր աւաններ կերտելու մէջ կամ ճարտարարւեստական դորձարաններ, մշակոյթային, դաստիարակչական հաստատու-

թիւններ հիմնելով այս նոր աւաններուն մէջ, Սովետական Հայաստանի կառավարութիւնը իր կողմէ որեւէ առարկութիւն չունի այս խնդրին մէջ:

«Իսկ այն գործիքները կամ կաղմածները որոնք իրեւ նւէր կը զրկւին Սովետ. Հայաստան, անոնք աղատ են մաքսատուրքէ»:

Հստ վերոյիշես լ վերջին կէտի, Միջհայրենակցականի միջոցով զրկւած մեքենական կաղմածները, նկատւելով ներդադիթի եւ շինարարութեան հետ կապւած առաքումներ, նոյնպէս զերծ են մաքսատուրքէ, Սովետ. Հայաստանի սահմաններէն ներս:

Արտելներու կաղմութեան հնարաւորութեան պարագային նկատի ունենալ Արտասահմանից Ներդադիթող Հայերի լնդունման եւ Տեղաւորման կոմիտէի նախագահ Բարդէն Աստւածատուրեանի թելադրութիւնները:

Լնդունւեցաւ հետեւեալ բանաձեւը.

Հասկնալով, որ այժմ կարելիութիւն կա Միջհայրենակցականին՝ օդնելու հայ ժողովուրդին, ըւլայ նոր աւաններ կերտելով, ըլլայ ճարտարարւեստական գործարաններ կամ մշակոյթային, դաստիարակչական հաստատութիւններ հիմնելով այս նոր աւաններու մէջ, համազումարս կը յանձնարարէ յետազա կեղը. Վարչութեան, որ հետապնդէ վերոյիշեալներու անյապաղ դործադրութիւնը»:

## ՀԱՇԻԵՔՆՆԻՉ ՅԱՆՉՆԱԽՈՒՄԲԻ ԶԵԿՈՅՑ

Հաշւեքնիչ Յանձնախումբը —Պրնյք. Զուլիեան, Աւաղեան եւ Պաճաղեան— գանձապահի հաշւետոմարը քննելէ յետոյ, կը զեկուցանէ, որ հաշիւները զըտնըւած են ճշդրիտ, ելք եւ մուտքը նշանակւած ընդունւած լաւ սիստեմով եւ ներկայացւած համապատասխան փոխդիրերով ու ընկալագիրերով:

Հրահանգել կեղը. Վարչութեան, որ յետագային ժլ եւ մտից զեկոյցը պատրաստելէ ետք, միմի օրինակ զրկէ պատկան անդամ Միութեանց կեղը. Վարչութիւններուն՝ անոր բովանդակութեանը ծանօթանալու համագումարէն առաջ, որով եւ պատգամաւորները ի վիճակի կը լինին աւելի դիտակցօրէն մասնակցելու սոյն զեկոյցի քննարկին:

Հրահանգել նաեւ որ ներկա հաշւեկշիոը իր ամփոփ ձեւով կցւի համագումարի արձանագրութեանը՝ ի սեղեկութիւն անդամ Միութիւններուն:

### ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՏԻՒՐԱԿՈՒԹԻՒՆ ՂՐԿԵԼՈՒ ՀԱՐՑ

Այսպիսի պատւիրակութեան մը կարիքն ու կարևորութիւնը միշտ եւ բոլորին կողմէն ճանչցւած իրողութիւն մըն է: Խորհրդածութենէ յետո Համագումարս ընդունեց հետեւեալ բանաձեւը.

«Նկատի ունենալով որ զրեթէ բոլոր հայրենակցական միութիւնները փափաք կը յայտնեն եւ կարեւոր կը գտնեն առաջին խոկ հնարաւորութեան դէպքին պատւիրակութիւն մը զրկել դէպի Սովետ. Հայաստան, անմիջական կապեր հաստատելու նոր աւաններու հետ եւ մօտէն ծանօթանալու անոնց շինարարութեանը, Համագումարս կը թելազրէ յաջորդ կեղը. Վարչութեան որ հետաքրքրւի պատւիրակութիւն մը զրկելու կարելիութիւններովը եւ հետապնդէ այս առաջարկի իրադուրծումը»:

### ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Համա-Սիրաստացիական Շինարար Միութեան կեղը. Վարչութիւնը իր զոյզ ներկայացուցիչներու վաւերական նամակով Միջհայրենակցականի համագումարին ուշադրութեան կը յանձնէր վերոյիշեալ միութեան վերջին համագումարին հետեւեալ որոշումը եւ երկու բանաձեւերը:

## 1. Արոշում .—

«Համա-Աւետարացիական Շինարար Միութեան Համագումարը կ'որոշէ իր անդամակցութիւնը սլահել Միջ-Հայրենակցականի մէջ, պայմանաւ որ անոր ամսական ծախսը չի անցնի հարիւր տոլարը, քանի որ անոր դործունէութեան դաշտը ներկայիս սահմանափակ է եւ բարձր վճարումներով պաշտօնեաներ սլահելը՝ անարդարանալի» :

## 2. Բանաձեւ Ա .

«Միջ-Հայրենակցականի կեղրոնը իրաւունք չի ունենայ որեւէ հարցի կամ նոլատակի համար յարաբերութեան մտնելու բաղկացուցիչ միութեանց մասնածիւղերուն հետ : Այդ ոլէտք է ըլլայ միայն կեղրոններուն հետ» :

## 3. Բանաձեւ Բ .

«Միջհայրենակցականի տարեկան ներկայացուցչական ժողովներուն մէջ տրւած որոշումները բաղկացուցիչ հայրենակցականներու մեծամասնութեան հաւանութիւնը առահովելէ յետոյ միայն տպագրութեան տրւին» :

Վերոյիշեալ կէտերը նկատի առնելէ ետքը, տըրւեցաւ հետեւեալ որոշումը .

«Պատղամաւորական ժողովս զբաղեցաւ Համա-Աւետարացիական Շինարար Միութեան վերջին համագումարի առաջադրած երեք հարցերը եւ կ'որոշէ իր տարեկան պիտոնէն քւէարկելէ յետո յանձնարարել նոր կեղը . Վարչութեանը՝ յարաբերութեան մէջ մտնելու Համասերաստ . Շինարար Միութեան կեղը . Վարչութեան հետ, պարզելու համար համագումարիս քւէարկած նւազագոյն պիտոնէի անհրաժեշտութիւնը եւ ցանկութիւն յայտնել որ իրենց կաղմակերպական-

Խողովակներով վերանկատեն իրենց այդ որոշումը : Պատգմ . ժողովս բանաձեւերէն առաջինը իրողութեան անհամապատասխան կը զտնէ , իսկ Երկրորդը՝ չափազանց անդործնական :

«Հետեւաբար հրահանգել յաջորդ կեղը . Վարչութեան որ յաջորդ երկու հարցերու մասին եւս տահարկ եղած բացատրութիւնները Համասեր . Շինարար Միութեան կեղը . Վարչութեանը , սլարդելով Միջհայրենակցականի եւ անոր բաղկացուցիչ միութեանց գործունէութեանց սահմանները եւ անոնց փոխ-յարաբերութիւնները , որոնք՝ Համապումարս համոզւած է՝ սկսք է լինին սերտ եւ առանց որեւէ ընդհարումի կամ խաչաձեւման :

### ՏԱՐԵԿԱՆ ՊԻԽՏՃԵ

Տարեկան սկիւտճէին մասին կային Երկու դլխաւոր առաջարկներ : Մէկն այն էր , թէ՝ քանի որ մօտիկ ապագային ղանգածային ներդաղթի հաւանականութիւն չի տեսնեիր , սկսք է Միութեանս ծախսերը նըւաղագոյնի իջեցնել : Երկրորդը այն էր , թէ՝ սկսք է շարունակել անցեալ տարւոյ քւէարկած 8-10,000 տոլարի սկիւտճէն որպէսզի Միջհայրենակցականը կարենայ իր գործունէութիւնը շարունակել եւ ընդլայնել , իր ներկա դիրքը սկահել , միութիւնները զօրացնել , ջանալ կաղմակերպական տեսակէտով սլարստուիլ որեւէ հաւանականութեան համար :

Համապումարն ի վերջո քւէարկեց 3-5,000 տոլարի սկիւտճէ մը , թողնելով կեղը . Վարչութեանը ճշղելու իսկական դումարը համաձայն ներկայացւող սկայմաններու եւ սլարագաններու :

Համապումարին ներկայացւած հարցերը սպառեցան սկիւտճէի քւէարկութեամբ :

Առաջարկւեցաւ շնորհակալական հեռագիրներ  
դրէլ համազումարս ողջունող կաղմակերպութեանց-  
եւ մարմիններուն :

1. Արտասահմանից Ներդաղթող Հայերի Ընդուն-  
ման եւ Տեղաւորման Կոմիտէի նախադահ Բարդէն-  
Աստւածառուրեանին :

2. Ամերիկահայ Յառաջղիմական Միութեան-  
կեղը . Վարչութեան :

3. Ամերիկահայ Ազգային Խորհուրդին :

4. Խոյլութեատին Վերաշխնացի Վարչութեան :

5. Վասպուրական Միութեան կեղը . Վարչեան :

6. Զմշկածակի Հայրենակցական Ընդհ. Միու-  
թեան :

Առաջարկւեցաւ նաև դնահատական նամակներ  
դրէլ . Միութեանս կեղը . Վարչութեան եւ Ատենա-  
սկետին , Քարտուղարին , Գանձաղահին , Գործակա-  
տարին եւ Ներդաղթի Յատուկ Յանձնախումբի ան-  
դամներ՝ Տիկ . Շ. Շահինեանի , Պրնյք Մ. Ճաւեանի  
եւ Գ. Յ. Սօլազեանի , Համազումարի Դիւանին եւ  
Միջնայրենակցական Միութեան Մեծադոյն Նիւ Եոր-  
քի Յանձնախումբին :

Փակման հակիրճ ուղերձներ ըրին հետեւեալ  
սկասվամաւորները .

Գր. Աւաղեան , Մ. Աճեմեան , Մ. Շամալեան ,  
Գ. Սօլազեան , Դ. Խաչատուրեան , Աննիկ Սերոբեան ,  
Շուշանիկ Շահինեան , Մ. Ճավիկեան , Մ. Պաճազեան ,  
Ա. Զարդարեան , Յ. Սահսիվաս , Եր. Մամբրէեան ,  
Լ. Հէքիմեան եւ Հ. Պարտիզեան :

Անոնք դրւատեցին կեղը . Վարչութեան , անոր-  
ատենապետի , քարտուղարի , դանձաղահի , Ներդաղ-

թի Հոգատար Յանձնախումբի եւ այլ անհատներու կատարած լաւ աշխատանքները անցեալ տարեշրջանին եւ նշելով Միջնայրենակցականի լաւ դործունէութիւնը, չեշտեցին որ վերջինս տակաւին ունի մեծ բացեր, մանաւանդ նոր միութիւններ ներդրաւելու, թոյլ միութիւնները ուժեղացնելու աշխատանքին մէջ եւ թելադրեցին որ զալիք տարեշրջանին ամէն ճիղ թափւի Միջնայրենակցականը՝ կուռ կաղմակերպութիւն մը դարձնելու :

Ատենապետ՝ Ա.Լ. ՃԱՆՃԻԿԵԱՆ  
Քարտուղար՝ Հ. ՊԱՐՏԻԶԵԱՆ

**ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՄԻԶԱՅՐԵՆԱԿՑԱՆ ՄՈՒԹԵԱՆ  
ԿԵԴՐ. ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅ ԿԱԶՄԸ —1949—1950**

Մարդին Ճավեան՝ Ատենապետ, (Արարկիրի Միութ.) ,  
Տօֆք. Մովսէս Մ. Յովսէփեան՝ Փոխ-Ատենապետ,  
(Քէսապի Հայրենասիրաց Միութիւն) ,  
Տիկ. Աննիկ Սերոբեան՝ Քարտուղար, (Նոր Բիւթանիո  
Վերաշինաց Միութիւն) ,  
Երևանդ Մամբրէեան՝ Փոխ-Քարտուղար, (Եւղոկիոյ  
Հայ Կրթասիրաց Միութիւն) ,  
Արշաւիր Քաղցրունի՝ Գանձապահ, (Կեսարիոյ Վերա-  
շինական Միութիւն) ,

**ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐ**

Կարապետ Արամեան՝ (Զնքոյ Վերաշինաց Միութ.) ,  
Թոլոս Գեւոնիեան՝ (Համա-Աւեաստացիական Շինու-  
րար Միութիւն) ,  
Տիրան Թուլխմանիեան՝ (Զմշկածակի Հայրենակցական  
Բնդէ. Միութիւն) ,  
Բենիամին Խաչատուրեան՝ (Մալաթիոյ Կրթ. Բնկ.) ,  
Լեւոն Հեմիմեան՝ (Կիւրինի Հայրենակցական Միութ.) ,  
Տիկ. Նուարդ Նորընծայեան՝ (Արմտաններու Վերա-  
շինաց Միութիւն) ,  
Տիկ. Շուշանիկ Շահինեան՝ (Վասպուրկան Միութ.) ,  
Հայկ Պարտիզեան՝ (Համաքղեցիական Միութիւն) ,  
Ռուբէն Սրապեան՝ (Համաերդնկացիական Վերաշինաց  
Միութիւն) ,  
Գառնիկ Յ. Սոլագեան՝ (Տիգրանակերտի Հայրենակ-  
ցական և Վերաշինական Միութիւն) ,  
Վարդան Շ. Վարդան՝ (Կովկասահայ Միութիւն) ,  
Տիգրան Վեմիլեան՝ (Արդնիի Հայրենակցին. Միութ.) ,  
Ահարոն Տէմիրնիեան՝ (Համա-Խարբերդցիական Միու-  
թիւն) :

**ԶԵԿՈՅՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՆԵՐԳԱՂԹՈՂՆԵՐՈՒ  
ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԱԽԱՆԻ 6 ԱՄՍԵԱՅ ԿԵԱՆՔԻ ՄԱՍԻՆ  
ՅՈՒԼԻՍ 28, 1948—ՅՈՒՆՈՒԱՐ 21, 1949**

Տիկ. Շուշանիկ Շահինեան հարազատ կերպով կը պատկերացնէ հայրենադարձ Բ. կարաւանի կեանքը, հետեւեալ զեկոյցով։ Հայրենադարձներու մօտ վեց ամսւան շրջանին, Տիկ. Շահինեան իր տունը ճգած բնակեցաւ անոնց եհտ, անձնուիրաբար տրամադրելով իր ամբողջ ժամանակը եւ աշխատանիքը, անոնց հոգետարութեան եւ բարօրութեան համար։

**Ամերիկահայ պատմութեան մէջ, Խիստ նշանակալից դէսլք մը եղաւ հայրենադարձ երկրորդ կարաւանի մեկնումը դէսլի Սովետական Հայաստան։**

Սովետական Փապետա նաւը պիտի մեկնի Յուլիս 30-ին։ Լուր տրւած է արդէն բոլոր ներգաղթողներուն, որովէսղի նիւ Եորք հաւաքւին, ճամբայ ելլելու։ Նաւահանգիստ ուղարկւած են բոլոր գոյքերը։ Ամերիկահայ Միջ-Հայրենակցականի գրասենեակը անասելի եռուղեռ կը տիրէ, մեկնումի համար պաշտօնական թուղթերու պատրաստման, բժշկական քննութիւններու եւ օրինական ձեւակերպութիւններու լրիւկատարման շուրջ։ Մեկնելու պատրաստութիւնները լրիւ տեսնուած են, եւ ուրախութեան ժպիտ մը կայ բոլորի դէմքերուն վրայ։

**Հոգատար Յանձնախումբին Ծագումը**

Յուլիս 28-ին Ներգաղթի վարիչ Պր. Գ. Սոլադեան բոլոր ներգաղթողները սրահ մը կը հաւաքէ ու անոնց կը յայտնէ թէ Փապետա նաւը ինչ որ օրինական գժւարութիւններու պատճառով պիտի մեկնի առանց Ամերիկահայ ներգաղթողներու, որոնք մօտ երկու ամիս պիտի սպասեն, մինչեւ որ նոյն նաւը վերա-

գառնայ (Սեպտեմբեր 24-ին) եւ զիրենք Հայաստան փոխադրէ : Այս լուրը մեծ ցնցում առաջ բերաւ ներդաղթողներու մէջ, որոնք տուն տեղ ձղած, ամէն ինչ կապկրպած նաւահանգիստ զրկած էին, պատրաստ մեկնելու... Կարելի չէ նկարադրել հայրենադարձներու հոգեկան վիճակը... Մխիթարանքի ոչ մի խօսք կրցաւ զիրենք հանդարտեցնել, եւ սակայն կատարւած իրականութեան մը առջեւ կը դտնուէին եւ հաշտուելու էին կացութեան հետ :

Այս անել դրութեան մէջ՝ Միջնայրենակցականի կեղը . Վարչութիւնը ներդաղթի Մարմնի հետ արտակարգ ժողով զումարելով նոյն գիշերը, վճռական միջոցներու դիմեց եւ իր կաղմէն երեք հոգինոց յանձնախումբ մը ընտրելով՝ յանձին Գառնիկ Սօլաղեանի, Մարթին Ճայիկեանի եւ Շուշանիկ Շահինեանի՝ անոր իրաւունք տւառ անմիջապէս յարմար վայր մը դտնել բոլոր ներդաղթողները մէկ յարկի տակ տեղաւորել եւ անոնց հոգատարութեան հոկել ամէն կերպով, մինչեւ որ Փայտեան նաւը վերադառնար խոստացւած ժամանակին ու Ամերիկահայ Երկրորդ կարաւանը ճամրայ ելլէ գէպի մայր հայրենիք :

Հայրենադարձներու տեղաւորումը Լէյքլուտի մէջ

Յանձնախումբը իր անմիջական պրալտումներով եւ (այժմ ողբացեալ) Հայկաղուն Քիւրքճեանի օժանդակութեամբ, յաջողեցաւ Լէյքլուտ, Նիւ Ճըրզիի մէջ Մօրմինիկայտ պանդոկը վարձել, 30 սենեակներէ բաղկացած զեղեցիկ հիւրանոց մը՝ ամէն յարմարութիւններով օժտուած : Պանդոկը ամսական երկու հաղար տոլարով վարձուեցաւ Երկու ամսւայ պայմանով : Այն ներդաղթողները որոնք արդէն Նիւ Եորք հաւաքւած էին՝ յաջորդ օրն իսկ փոխադրւեցան եւ տեղաւորեցան Լէյքլուտի հիւրանոցը, ուր անոնց համար ստեղծւեցաւ բոլորովին նոր, հաւաքական կեանքի շրջան մը :

Յանձնախումբը անմիջապէս ձեռնարկեց այս նոր Ակենցաղը կարդ ու կանոնի տակ դնել եւ հայրենագարձներէ բազկացած մարմիններու միջոցով առանին զործերուն ընթացք տալ:

Յանձնախումբային Գործելակերպ

Անմիջապէս առանին աշխատանքի բաժանում կատարեցաւ՝ իւրաքանչիւր զործի համար յատուկ յանձնախումբ նշանակելով:

Պատանիները՝ տղա եւ աղջիկ՝ ստանձնեցին սեղանատան հոգատարութիւնը, սեղաններու սլատրաստութիւնը, ճաշի սլասարկութիւնը եւայլն:

Տարեցները կատարեցին խոհանոցային աշխատանքները, ինչպէս եւ տան ընդհանուր մաքրութեան վերաբերեալ զործերը։ Այս յանձնախումբերը կը փոխէին շարթէ շարթ համաձայն սլատրաստած անւանացանկին։

Յիշատակութեան արժանի են Պր. Առաքել Յովսէփսկին եւ իր օդնական Պր. Վարդպէս Ժամկոչեան, որ խոհանոցի աշխատանքները դիմաւորեցին ամբողջեց ամիս, առանց դադարի։

Մեծ զնահատանքի արժանի է բժիշկներ Յովսէփեանի եւ Փոխանի յանձնախակի այցերն ու ձրի սպասարկութիւնը հայրենադարձներու առողջական վիճակը լաւ պահելու համար։

Համայնական այս աշխատանքի, մանաւանդ ըսկը լավագութեան օրերուն հոգատար յանձնախումբին մեծապէս օդնեց Օր. Ա. Չըլքճեանը իր փորձառութեամբ եւ նիւրւած աշխատանքով։ Ան թէ՛ բարոյական եւ թէ՛ ֆիլիքական անգլիահատելի զոհողութիւններ կատարեց։

Համայնական այս նորօրինակ կենցաղը սիրելի դարձաւ բոլորին, եւ այս կերպով հայրենադարձները շատ աւելի մօտէն ճանչցան զիրար ու բարեկամացան։

## Մշակոյքային եւ դաստիարակչական աշխատանք

Հայրենագարձներու առօրեայ կեանքը աւելի հետաքրքրական դարձնելու համար, յանձնախումբը ձեռք առաւ դանաղան միջոցներ, օրինակ՝ կազմակերպեց շարժանկարներու ցուցադրութիւն, դասախոսութիւններ, երբեմն հայրենագարձներ եւ երբեմն ալ դուրսէն բարեկամներ, հրաւիրելով խօսելու ինչպէս՝ Կ. Սիտալ, Մուշեղ Սերոբեան, Լեւոն Գաղանճեան, Փրօֆ. Ճէրէճեան, Հրաչ Երուանդ, Բ. Նուրիկեան, Յ. Մանոխաս, Ն. Մանկունի:

Մանուկներու, երիտասարդներու եւ մեծեցու համար կազմակերպւեցան դասընթացքներ զրածանաչութեան, պատմութեան եւ այլ ճիւղերու մէջ: Այս մարդին մէջ Փրօֆ. Ճէրէճեան դնահատելի աշխատանք կատարեց Յ-4 շաբաթ իր ամբողջ ժամանակը տրամադրելով: Անկէ ետք զործը շարունակեց հայրենագարձ Պր. Գրիգոր Գալուստեան, որ կազմակերպեց նաև երդչախումբեր:

Հայրենագարձները ունեցան իրենց պաշտօնական «Կարաւան»ի երդը, որ այնքան խանդավառութեամբ կ'երգէին. Երդին խոռքերը յօրինեց հայրենագարձ Պր. Կարապետ Շամալեան, իսկ եղանակը՝ Պր. Անդրանիկ Շահինեան:

Երիտասարդներէ եւ պատանիներէ կազմւած ոլորի խումբը այնքան լաւ մարզւեցաւ, որ կ'արժէ հոսյիշել թէ՝ նաւի ճամբորդութեան ընթացքին Հայկական սարախումբը, քանիցո մրցանակ շահեցաւ միւս աղղերուն մէջ:

Երիտասարդներ իրենց դանաղան զրօններու կարգին դւխաւորաբար տարւած էին պէյս-պօլով, որու մէջ մրցումի ելան ուրիշ հայկական խումբերու հետ:

Զարդահասները հայերէն, իսկ երիտասարդները անդլիւերէն լեզով ունեցան իրենց առանձին պատի շաբաթաթերթերը:

## Զբոսանիք – Ժամանակներ

Ամէն Երկուշարթի օր բոլոր Հայրենադարձները դաշտաղնացութեան կ'երթային Լէյքվուտի դեղատեսիլ լճակի ափին փարքի մը մէջ, որ ամէն յարմարութիւններ ունէր՝ լողանքի, զրօսանքի, մանուկներու խաղերու եւ սեղաններու։ Իսկ հիւրանոցին մէջ կային գրքեր, լրագրեր ընթերցանութեան համար մասնաւոր սենեակ մը տրամադրւած էր ժամանցի խաղերու համար՝ թղթախաղի, քաւուի եւայլն։ Հոս տեղին է դնահատանքով յիշել թէ Յառաջդիմական Միութիւնն ու «Լրաբեր» թերթը իրենց կարելի ամէն օժանդակութիւն ցոյց տուին Հայրենադարձներու կեանքը աւելի տանելի, հաճելի դարձնելու եւ տաղտկութեան դէմ պայքարելու համար՝ մեղի տրամադրելով դրականութիւն, թերթեր, ձայնապնակներ, շարժապատկեր եւ զանոնք ցուցադրող մեքենաներ, երդարաններ եւ այլն։

## Ֆինանսական կացութիւն

Այս բազմածախս կենցաղը կարօտ էր ֆինանսի։ Հայրենադարձներէն անոնք որոնք տակաւին կարողութիւն ունէին, անձղուխ շաբաթական 15·00 տուլար կը վճարէին, բայց ասոնց թիւը սկիզբէն կէսէն ալ պակաս էր, իսկ վերջին ամիսներուն քանի մը հողին իջաւ։ Դրամ չունեցողները հիւրն էին Միջ-Հայրենակցականին, որոնց ան նոյն իսկ դրականի ծախք հայթայթեց։

Սկզբնական շրջաններուն Միջ-Հայրենակցականը նիւթական դժւարութեան մատնւեցաւ, սակայն չուտով պանդոկն ինքնարաւ դարձաւ շնորհիւ այն խելացի միջոցառումներուն որոնք մեծապէս օգնեցին Հայրենադարձներուն նիւթական տեսակէտէ։ Շաբաթավերջերուն հայ հիւրեր սկսան այցելութիւններ տալ, որոնք սիրայօժար կերպով օրական §7·50 կը վճարէ-

ին իրենց ուտելիքի եւ սենեակի համար . այցելունեւրու թիւը այնքան շատցաւ որ յանձնախումբը ստիպւեցաւ քովի շէնքերէն սենեակներ ապահովել : Կարդմը հայրենակցականներ , կազմակերպութիւններ եւ բարեկամ անհատներ նիւթական նւէրներ ալ տրամադրեցին յանձնախումբին : Այս եւ նման ձեւերով հայրենաղարձներու տնտեսական մասը դարձաւ բոլորովին ինքնարաւ :

### Այցելութիւններ

Այցելուները ամէն շարաթավերջերուն շարանշարան հիւրանոց կը դիմէին եւ հայրենաղարձներու հաւաքականութեան մէջ խառնւելով կեանքը կը դարձընէին շատ հաճելի , կը խանդավառէին , անոնց սեղանակից կը դառնային , ճաշերը կը վերածւէին հանդիսաւոր եւ ուրախ ճաշկերոյթներու , իսկ հիւրանոցը կը թնդար նւազով , երգերով ու պարերով : Ֆիլատելֆիոյ «Արծիւ» նուազախումբը մէկ անդամ , եւ երբեմըն ալ նիւ Եորքէն նւազողներ կուզային կամաւորապէս , իսկ ամէն շարաթավերջին Մարդի Սառաճեանի խումբը կը նւազէր , որոնք միշտ ուրախ տրամադրութիւն կը ստեղծէին թէ՛ հայրենաղարձներու եւ թէ՛ այցելուներու մէջ . պարերէն ալ նկատելի զումարներ կը դոյանային : Իրականութեան մէջ հայրենաղարձներու բնակավայրը վերածւած էր ուխտատեղիի մը , մօտակայ եւ հեռաւոր քաղաքներէն խումբ-խումբ հայրենասէր հայեր կը դիմէին հոն ամէն շարաթավերջին : Ասոնց կարդին շարաթավերջի անխուսափելի այցելուներէն մին էր Վաղարշակ Շահինեանը , որ կը վարէր ու կը մարդէր երիտասարդաց պարի խումբը : Հայրենաղարձներն ու այցելուները անվերջ զւարթմթնուրտի մը մէջ կ'ապրէին ու անոնց մտային պրեկըւած վիճակէն դուրս կը բերէին :

Այցելուներու մէջ մտսնաւոր կերպով նկատելի

էր Ֆիլատելֆիոյ հայ զաղութը եւ մասնաւորաբար Յառաջդիմական Միութեան անդամները, որոնք մեծ բաղմութեամբ եւ առատաձեռն նւէրներով հոն կուգային։ Անհատական կարեւոր այցելութիւններու կարգին յիշատակելու արժանի են Տէր եւ Տիկին Հայկ Գավուղճեանները, ինչպէս նաև Առաջնորդ Սրբազան Հայրը, որ հայրենասիրական խօսքերով քաջալերեց եւ յուսադրեց հայրենադարձները։

Ասոնց կարգին քանիցս այցելութիւններ տւին նաև Տէր եւ Տիկ։ Շահնազարեանները, ինչպէս նաև Տէր եւ Տիկ։ Զեփուրնիկը, որոնց այցերը մեծապէս խանդավառեցին հայրենադարձները։ Չեռնարկներ

Տեւող վեց ամիսներու ընթացքին տեղի ունեցան զանազան ձեռնարկներ։ Եռնիլն Սիթի, Ն. Ճ. հովիւ Մամիկոնեան քահանան եկեղեցւոյ երդչախումբով, խաղողն ալ միասին բերած, խաղողօրհնէքի արարութիւն կատարեց, ուր խօսեցան ինքը Մամիկոնեան քահանան, Տիար Վահան Քիւրքճեան եւ ուրիշներ։

Ֆիլատելֆիայէն թորպոմ վարդապետ Մանուկեան նոյնպէս իր երդչախումբով եկաւ ու եկեղեցական արարողութիւն կատարեց հիւրանոցին մէջ ուրիշ տոիթով մը եկան նաև ուրիշ կղերականներ։

Տեղի ունեցաւ դպրոցական հանդէս, ղեկավարութեամբ Փրօֆ. Ճէրէճեանի, որ այնքան յաջող անցաւ, խանդավառեց բոլորը։

Սովետական Հայտառանի 28-րդ տարեդարձի տօնակատարութիւնը տօնւեցաւ մէծ հանդիսաւորութեամբ ու բաղմութեամբ։

Յաձախ տեղի կ'ունենային չափահասներու ամսւանութեանց եւ երեխաներու ու մանուկներու ծընթանց տարեկարձերը՝ բաղմաթիւ անակնէալներով լեցուն։

Սուրբ Ծննդեան տոթիւ տօնածառ եւ իրախճանք պատրաստեցան, ուր երիտասարդներէն մինչեւ քա-

Նի մը ամսու մանուկները՝ բոլորը նւէրներ ստացան։  
Ասոնցմէ զատ տեղի ունեցան բազմաթիւ մեծ ու փո-  
քըր ձեռնարկներ։

### Տեղափոխութիւն

Որովհետեւ Լէյքվուտի հիւրանոցը Սեղտեմբերի  
վերջը պարզելու պայմանաւ միայն վարձւած էր,  
Յանձնախումբու կրկին պրադումներու ելաւ ու բարե-  
բախտաբար հիանալի յարմարութիւններով օժտւած  
այս անդամ 60 սենեակնոց, գեղատեսիլ եւ ծովեղեր-  
ևս վենում Փլազա հիւրանոցը դտաւ Լօնկ Պրէնչի մօ-  
տիկ Վէստ ինտ, Նիւ Ճըրդիի մէջ, ու հոն վոխաղըց  
հայրենաղարձները, որոնց թիւը Երթալով կ'աւել-  
նար։

Այս պալտառանման շէնքին մէջ եւ հրաշալի բնու-  
թեան ծոցը, մեր հայրենաղարձները անտարբեր էին  
եւ սրտակոտոր, յոյսի ժողիւրը ազօտացեր էր իրենց  
գէմքերէն, կացութիւնը աղղած էր բոլորի վրայ, ա-  
նոնց մէջ ստեղծւած էր անորոշութիւն մը իրենց ա-  
պաղայի համար, որ շատ հետու էր պայծառ ըլլալէ։  
Ի պատիւ երիտասարդներուն, հոս կ'արժէ յիշել որ  
անոնք աւելի լաւ կրցան ինքզինքնին պահել, անոնք  
աւելի քիչ էին ընկճւած ու համեմատաբար շատ աւե-  
լի բարձր էին իրենց տրամադրութիւնն ու կորովը։

Միջ-Հայրենակցականը Երբէք չի դաղրեցաւ յոյս-  
ներշնչելէ, եւ ժողովուրդի տրամադրութիւնները  
բարձրացնելու իր ջանքերը անվերջ շարունակեց եւ  
յաջողեցաւ կամաց-կամաց ընկճւած տրամադրու-  
թիւնները բարձրացնել։

### Զ մ ե ր ը

Զմեռը կը մօտենար, ցուրտը կը սաստկանար։  
Գեղատեսիլ շէնքը որպէս ամառանոց կառուցւած լի-  
նելով, դուրկ էր տաքութիւն տալու յարմարութիւն-

ներէ : Հայրենադարձներն աւ իրենց ձմեռւան հա-  
զուստներն ու անկողինները կապկլապած , նաւահան-  
դիստ զրկեր էին , ուստի զուրկ էին համապատասխան  
տաքուկ հաղուստներէ ու ծածկոցներէ :

Ահա այս ժամանակն էր որ Ֆիլատելֆիայէն  
Ճավեան Եղբայրները օգնութեան հասան եւ սլահա-  
սլան հրեշտակի պէս անոնք մեծ քանակութեամբ  
տաք հաղուստներ տրամադրեցին , ինչպէս նաև գի-  
շերային ծածկոցներ : Շէնքին մէջ մի քանի տեղեր իւ-  
զի վառարաններ զետեղեցին ինչպէս նաև կազի ջեր-  
մացուցիչներ : Մարթին Ճավեանը նոյնպէս մեծ թը-  
ւով բուրդէ տաք ծածկոցներ տրամադրեց : Այս ամե-  
նով հիւրանոցը վերածւեցաւ տանելի կացարանի մը ,  
ձմբան օրերուն եւ ժողովուրդը ողաշտուանւեցաւ ցուր-  
տէն ու բուքէն : Արժէ հոս յիշել նաև Ֆիլատելֆիա-  
ցի Տիկին Վարդենի Ճավեանի բարերար դերը , որ իր  
հետ զործակից ունենալով Տիկին Եղիսէ Տէր Օհա-  
նէսեանը , Հայրենադարձներու հողատարութեան հա-  
մար օղնութեան հասան Շուշանիկ Շահինեանի :

### Նոր Տարի եւ Նոր Յոյս

Հայրենադարձներն ու բազմաթիւ այցելուներ  
խոնւած են Վէնտոօմ Փլաղայի մեծ սրահին մէջ ու  
Նոր Տարւայ առթիւ ուրախութեան մէջ են : Ժամա-  
նակը կ'ասաջանայ եւ յանձնախումբը անհամբեր կը  
սպասէ կէս զիշերւան... Հասաւ ցանկալի ժամը :  
Համբոյրի , աղմուկի , Նոր Տարւան մաղթանքներու  
աղմուկ-ժխորին մէջ , աթոռի մը վրայ կը բարձրա-  
նայ Մարթին Ճավեանը , կը դադրին ձայները , վայր-  
կենական խոր լոռութիւն մը կը տիրէ , վեհ ու սպառկա-  
ռելի : Ամէն ոք մեծ , շատ մեծ պատզամի մը կը սպա-  
սէ , եւ ահա Պը . Ճավեանը կուտայ այդ ամենացան-  
կալի լուրը . որ յանձնախումբը եւ ինքը քանի մը օր  
առաջ ստացած էին եւ հաղիւ կրցած էին համբերել ,

որ այդ բարի լուրով շնորհաւորեն եւ ողջագուրեն հայրենաղարձներու Նոր Տարին։ Այդ լուրն այն էր. թէ՝ իրենք արտօնւած էին Հայաստան մեկնելու, եւ թէ վերջնական կարգադրութիւնները եղած են արդէն եւ Յունուար 21-ի Ուրբաթ առաւօտ Փօլանտական Կիտինիա ընկերութեան Սոպիեսկի նաւով ճամրայ պիտի ելեն դէպի հայրենիք, այս անդամ վերջնական եւ հաստատ է լուրը։

Կարելի չէ նկարագրել այն սրտաճմլիկ տեսարանը, ուրախութեան արցունքներով խառնւած, որ առաջացաւ իրենց համար այս երկնառաք լուրէն։ Աւելին խօսելու առիթ չի տւին, Պր. Ճավեանը հոն այլեւս աւետարեր հրեշտակ մըն էր, ալ վերջ չի կար ուրախութեան եւ ցնծութեան յանձնախումբի երեք անդամները թեւերնուն վրայ առած ովսաննաներ կը պոռային։

Ժպիտները ծաղկեցան, յոյսերը վառեցան։

### Ողերթի Հաւաքոյք

Վերջին շաբաթավերջը եղաւ ողջերթի երկօրեակմը, միանդամայն ցնծալի, յուղումնալից եւ սրտաճմլիկ։ Շատերու տարիներու երազները կ'իրականացին, վերջին ամիսներու ակնկառոյց սպասումները վերջ կը դտնէին։ Հայրենաղարձի օրը հասած էր։ Հըրաշքի համազօր դէպք մը կը կատարէր, անկարելին կարելի կը դառնար։ Տառապակոծ ու պանդուխտ հայը հայրենիք կը վերադառնար։ Արդարեւ ցնծութեան, յաղթանակի տօնի օրեր էին։

Յունվար 15, Շաբաթ իրիկուն տեղի ունեցաւ հասարակական վերջին ձեռնարկը։ Կաղմակերպութիւններու եւ թերթերու ներկայացուցիչները հրաւիրւած էին ներկայ դտնւելու այդ հաւաքոյթին։ Հոն խօսեցան հայ ականաւոր անձինք, որոնք վեր առին հայրենաղարձի վեհ նշանակութիւնը որպէս հայ ժողովուր-

ողի դարաւոր դարիալութեան շրջադարձը, անոր ազգահաւաքի միակ միջոցը, երազներու լիովին իրականացումը: Խօսեցան Հայրենակցական Միութեանց եւ Միջ-Հայրենակցականի ներկայացուցիչները, որոնք ի միջի այլոց համառօտ կերպով հասարակութիւնը ժանօթացուցին վերջին վեց ամիսներուն կատարւած դործերուն: Խօսեցան վերջապէս եւ Հայրենադարձները՝ յայտնելով թէ ի՞նչու Հայրենիք կը վերադառնան: Մեծ թէ սլղտիկ կ'երթային իրենց դոյզն ուժերը ի սպաս դնելու Սովետական Հայաստանի տիտանական վերելքին: Անոնք դնահատանք յայտնեցին Միջ-Հայրենակցականի աշխատանքներուն համար, իսկ իրեւ նշան երախտագիտութեան, մէկ-մէկ անակընկալ նւէր տւին Հոգատար Յանձնախումբի անդամներուն եւ կարդ մը անհատներու, որոնք այնքան հոգ տարած էին Հայրենադարձներուն ամիսներէ ի վեր:

Յաջորդ օրը, Կիբակի, հսկա բազմութեամբ տեղի ունեցաւ ողջերթի ուրախալի ցոյցեր եւ հանդիսութիւններ: Ազգականներ, մտերիմ բարեկամներ այդ վերջին օրը միասին անցուցին, ապրեցան: Սրտարուխ հրճւանքի, վերջին կարօտը առնելու ժամեր էին, որոնք անմոռանալի պիտի մնան բոլորիս սրտերուն մէջ:

### Դեպի Նաւ... Դեպի Սովետական Հայաստան

Յունվար 21-ին, Ուրբաթ առառ շատ կանուխ անտսելի եռուղեռ կը տիրէ Հիւրանոցին մէջ, ամէնքը իրար անցած վերջնական սպատրաստութիւններ կը տեսնեն, կը կապկըսկեն մնացեալ գոյքերը որոնք ըստիպւած էին դուրս սլահել իրենց առօրեա դործածութեան համար: Մարդատար ինքնաշարժերու շարան մը կեցաւ դուռին առաջ, եւ առաւօտեան ժամը 9-ին մեկնողները արդէն նաւամատոյցն էին՝ խոնւած հոծ բազմութեան մը հետ: Հայրենադարձները նաւը կը

[304.2]

A 53418

մտնէին. մնաք բարովի արցունքոտ այլ ուրախ արտայայտութիւններ կը տեսնէին ամէն կողմ:

Ժամը 12-ին նաւը կը շարժի՝ իր գիրկը առած 162 հայրենադարձներ: Զանոնք հայրենիք կը տանի: Կ'իրականանան մեկնողներու երազը: Յաղթանակով պսակւեցան Միջ-Հայրենակցականի եւ իրմէ զոյութիւն առած յանձնախումբի կորովի ջանքերն ու աշխատանքները:

Պատի՛ւ Ամերիկահայութեան, պատի՛ւ մեզի զործակցող բարեկամներու, պատիւ Միջ-Հայրենակցականի եւ անոր բաղկացուցիչ Միութիւններուն:

\* \* \*

